

Եւրոպին ինձ քող քրի
Զինասպահակ խօսախմ պէտ լեռներուն :
Եւ նոն յիշէ՛, ո՞վ քըուառ,
Պարմանելիան արէին մէջ խայտադիմ՝
Մըրկազսմի սրբաճրէ՛ նետաններն
Եւ խորութիւնը ամբու
Գեղցիամէշ բուրազրւարք կոյսեռօ՛:
Նամազելին առջևէն
Օր մը այսպէտ կ'անցնէին
Վարդապարսի աղջիկնեն
Երգանակա Սիմեոնին :
Յիշէ՛ նոյնպէտ, ո՞վ փրկութեան որդակէտ,
Պոյինն անմեղ՝ բաղմնեւու երինչին
Գիւղամնեւու երգանակիւն մէջ ննուան
Զի կը զըզուի թօրմնէցին մէջ ննուան
Նոր խաչափայր որմէն
Բազմաշաշար Յիւուանեաւու արէինին :

Առաւոտան հովիեռն
Սուր նեղութիւնը անա՝
Սարէն Աղջ կը թէ՛
Քրիշիր դո՛ւծ Զարքօնին :
Պի՛ արքնանա, պի՛ նէծնա,
Եւ նան ազայրք երիշին
Ճահիդ վրայ պի՛ սառ,
Սինչւ այժեւ, ո՞վ քըուառ,
Մորիւնեւուն մէջ զրկիւմ,
Զարքուն կայդը որքին :
Պի՛ դրչու ամեսուն բախւոզ
Աննաւաս միմբ կարծիդ .
« Բայ է ալ , Տր, քո՛ մունիմ : »
Մէն այն առէն զոյնի մէջն պի՛ երանն
Ուր որ չը կան մարդիր, ուեւր, ճայիններ,
Դէյի Ասուանը նողին
Մուսայատ, անքարքան :
Հնօ պի՛ համզչին պրակարա՝
Մայրական զիրկ մը իրէւ ,
Թւրաման այզի երկիմին :
Երիւանակիդ վրաս են
Քնզի բաւու պի՛ բում
Եւ պի՛ դրւն Աւետամբ կեանին՝
Տող մը միայն, ող մ'անչին՝
« Այս է նամքան, ո՞վ քըուառ : »

Ա.Հ.Ա.Ր.ՈՒ Ս. ՏԱՏՈՒՐԵԱՆ
Ալեքսիկ,



Տիկին ՀՐԱԶԵԱՑ

ԻՄ ՅԻՇՈՂՈՒԻԹԻ ԻՆՆԵՐՄ

→→→ՓՈՒՇ←←←

Բանասենդ Յովհաննես Թումանեանին,

Ազնիւ բարեկամ ,

Իսկ խնդրեցիք եւ սիխեցիք որ զրեմ իմ
յիշողութիւններս . Առաջին պահուն, ինձ հաւ-
մար՝ առ յժուառ եղաւ ձեր խնդիրքը կատարել .
Գրիշս անցօր կը զզայի արայայտելու իմ զգա-
ցումներս . կենդանի զոյնեղով պատկերացնելու
իմ անցեալի յիշաններս . Մաւան ինձ չէ
ընունեա իր հնարի թիւերէն եւ ոչ իսկ ամենա-
փոքր մասնիկ մը . հնարը նուիւեր է ուրիշնե-
րուն եւ ինձ բոյնը է լոկ առձ պանզի պատօնը .
Խնջ փոյք : Եւր սիրալիր խայտանանին մըդ-

ւած, ես զբցի: Երկ չեմ ալ յաջողած կենդանագրելի իմ հիմն օրեւուս. պատկերը՝ ինչպէս կը ցանկախ, զի՞ մեր քաշովնի պամաւրեան մեկ զույքը ուրուազգած եղայ. բոյլ տուեք որ ձեզի՛ ձօնեմ զամ:

ՀՐԱԶԴԱԾ

Պաքու. 1904

Ա.

Ծնած եմ Կ. Պոլսոյ Բերս թաղը՝ 1859 մայիս 20ին: 1866ին հայրա վախճանեցաւ Հայրական սէրեն զրկուիլ զիս շատ կը մաշեցնէր ու սիրու կը կրծէր: Ի՞նչքան լաց եմ եղած ու իսկ մայրս և ուրիշներն ալ լացուածն երգելով թթքքերէն կազէլի մը սա տողերը.

Պարի Ալյահ. սէն նազար յրէ, պէտք զայիր բաղկանիդ են. Զիրա եօֆ իմաստ պիր եկրէն, ինսկէն, բաց կանիդ են. Խամիւիւմ սէն սին, հազիշշան, պշուն եյցին ինսկէն, և բուրտում յալտը ելիսէն, վահն պահան բաց կանիդ են. Պապաւան կօսիւզ յալտըն, վահն պահան, բաց կանիդ են 1):

(Բարի Ալուած. զառ աչք վաս զարձու, ես խենի անքաղը եմ. Վասնի ոչ մէկ տնէ, ոչ մէկ յօր չունիմ, անքաղ եմ. Եօսս զառ ես, Ամենուուր, ոչ մէկան վիզը ծուռ մը գեր. Ի՞նչ բանեցի՞ ձեռան մնաց, վայ իմծի, անքաղ եմ. Հօրմէ ուր մնացի, վայ իմծի, անքաղ եմ.)

Եւ այս զգացմանն զգումանը ուժ կուտային Խըրնառուայի ուսումնարանի երախաները, որտեղ կ'երթայի ամէն որ Սազմոն կարդալու. անոնք միշտ կը խօսէին իրենց հօր մասին, թէ ի՞նչ կ'ըսէ իրենց. թէ ինչե՞ր կ'առնէ իրենց համար Անոնց արտասանած ամէն մէկ բառը իմներքին կրակ կը հրահրէր: Ես տուն կը դառնայի, ոչ իրը երախայ, այլ քսանեւութը տարեկան

պատանի, որ իր սիրուհին նոր թաղած է: Մայրս, զիս սասափի վիրելուն, գրիթէ արդեկը կը գառնար ուսումնարան երթալուս, որ մը “տարութիւն ունիս”, ուրիշ օր մը՝ “սկար ես. Ըսելով: Յաձախ եկեղեցի կը տառէր, յոյս ունէր կրծական զգացմանմը մեղմացնել իմ վիշտը. փար առ փար ես սկսոյ յարի՛ այն փարգակերան որ եկեղեցւոյ բեմէն քիսասոսի շարտարանքները, կը պատմէր: Երբ տուն կը տառնայիք, անմիջապէս բարձրաւանդակի մը քրայ կ'եւէլի, գլուխս կ'անցընէի տոպաք մը՝ իրը վեզար, և ձեռքս առնելով փայտ մը, կը կրիէի մեծ ոգեսութեամբ այն խօսքերը զոր լած եի եկեղեցւոյ բեմէն. մայրս ու մեծ մայրս լորով մտիկ կընէին ինձի. յանկարն մեծ մայրս կը սկսէր ողբասացութեան. “Իմ մէկ որդիս, իմ մէկ որդիս, ովք է մասներ Յիսուս որդին: Այս ներկայացումները տեսքին մինչեւ այն օրը ուր մայրս իմ խնդրանօրս զիս դրա ֆրանսացի Գմութեան Քյորելու Թագավիճի ուսումնարանը: Ես մինչեւ այդ վայրէնեանը եղած եի, և հօս առ շարունակեցի ըլլալ, ծոյլ աշեգործ մը:

Պարգևաբաշխութեան հանգէսի համար կը պատրաստէն վասպիկ մը, այս վասպիլին մէջ կար ծեր կոչ գեր մը, զոր յանձնած եին զամբներուհւոյց՝ օրինրդ Անժէլին. անոր փորձերը անյաջող էին, և համարձակեցայ խնդրել Գմութեան Քյորէն՝ որ այդ գերը ինձ տրուի. ածիկ, ըստ, ամէն որ դաստան մէջ գէշ նօթեր կ'առնեն, ասոր մէջ ի՞նչպէս պիսի յաբացին: Խնդրեցի, թախանձեցի որ անգամ մը փորձէ, և հաւանեցու: թէ ի՞նչ եմ զգացած այն բռպէին ուր գայոյ այդ խաղը պարունակող անտրակին, նկարագրել անկարող եմ: Եթէ աղբատ մարդ մը վիճակահանութեան տուսակ մի ունենար, և ինք առանց գիտեալու թէ իր տուսակը արդէն մեծ թիւը շահած է՝ յանկարծ բրեկէն սկիները և ըսէի՞ Ահա՛, քուկդէ է, ինչ որ պիտի ըլլալը այդ մարդուն հօգեմանական զրութիւնը աշա այդ գրութեան մէջ էի. չէի գիտեր ուր պահէմ տեսրակս: Երբ տուն հասայ, մայրս տեսնելով արտասուալից աչքերս, Եղապատառ հարցուց. “Ի՞նչ է, ի՞նչ ունիս: — “Անուշիկ մայրիկս, ըսի, ասոնք ուրախութեան արցունքներ են. ես միշտ դասերու

1) Վերջին տոր եղին մէջ ասակա Ե՞ Ֆիմեանայ կէտիս կէտիս կիւլմէտիմ, բախէին եմ (Ալիսան զայէս ի վեր՝ չմնացի, անքաղ եմ). ես այլ տոր փոխած եւ կինակիս յարմացուցած էի:

համար գեշ նօթ եմ տոեր, այնպէս չէ։ բայց այժմ ես ալ պարզեւ պիտի ստանամ, կը տեսնե՞ս։”

Այդ գեշերը մինչև լցոյ աշխատեցայ, և երկրորդ օքը գերս անդիր գլուխի ։ Երկու թէ երեր օրէն եղի ունեցաւ պարզեաբաշխութեան հնագէսը։ Այդ օքը իմ յաղթանակի օրս էր։ Խափահարուեցայ, տասնի չափ պասներ ու դրեր ստացայ, Քերայի ֆրանսական լրագիրները գովեստով խօսեցն իմ մասին։ Աւրախութեան ոչ չափ կար ոչ սահման։ Այժմ ես ալ ուսումնարանին մէր իմ տե՛զ ունեի։

Քանի մը շաբաթ յետոյ, արդէն մեր տան սրահը թատրոնի էր փոխուած։ Մէկ քանի երախայ՝ միանալով խումբ մը կազմեցինք ։ շարութական հինգ զուուշ վարողը անդամ էր։ այդ դրամով շինեցիք թղթէ վարագոյներ, սովորաբաններ, մէկ քանի պատմական զգեստներ, են Առաջին ներկայացումն էր “Խորքին Կարսէ”։ Հանդիսականներն էին մասնակցողներու Ընտանիքները։ իսկ փորոշէն անցնողները տան կանչը և ներուոած։ կը զոռային։ “Մեկը ալ Կուլներ տեսներ ։ դրամով չէ՞ն, առէք, ու թոյլ տուէք որ մենք ալ տեսնենք։”

Երկրորդ ներկայացման պատրաստուելու վրայ էր։ խաղին մէջ կար տաճամարդու գեր մը որուն համար կը պակէր գերակատար։ ես ստանձնեցի այդ գերը, իսկ ինդրեցի օրփոթ Վզաւնի Զապէիէն (այժմ տիկին Պինչէմէծեան, որու հետ զարդնել էինք ֆրանսական ուսումնարանին մէջ) ստանձնել իմ գերս, ինչ որ ուրախութեամբ ընդունեցաւ։

Ներկայացման իրիկունը, հասաւ վարագործը բարձրացնելու ժամը, բայց օր Եզաւանին զեւ չեր եկած։ մէկ ժամ ուշանաւէն յետոյ, վերջապէս եկաւ։ հետաքրքրուեցայ թէ ինչո՞ւ էր ուշացեր։ խոստովանեցաւ թէ ինքը արդէն դիրասանուչի է, և ինդրեց որ այս գալանիքը մէկուն չյայտնեմ, որովհետեւ եթէ իմացուէր զինքը կ'արտաքին ուսումնարանէն։ փորձի էր գացիր, և այդ պատճառով ուշացիր էր։ — “Ա՞ն, Ազնիւ, գիտէ՞ս, ըստաւ, մենք պիտի ներկայացնելով “Թափառական Հրեայն” որուն մէջ ես պիտի կատարեմ Պալանչի գերը, իսկ մոգի գերը կատարող գեռս մէկը չունինք։ եթէ Պ. Մաղաքեանը քեզ ետաներ, կուգար մօրմէդ

ինդրելու որ դուն կարարես Ռոգի գերը։ Ես երեւ լսեցի թէ Աղաւնին արդէն գերասանուչի է և քանի մը անգամ բեմ ելեր է, ուսերս կորացուցի, ձեռքերս թուլցան, և այդ բացէն սասեցայ մեր պահէն ու մեր առանին ներկայացումներէն։ “Խնդրեմ, Աղաւնի, ըսի, Պ. Մաղաքեանն ըսէ՛ որ գայ ձեր տունը անգամ մը զի փորձէ, կարելի է յարմարութիւն չունիմ։”

Երկրորդ տատուն կանուխ, Աղաւնին զիս կանչեց մօրմէս գաղտնի։ գացի տեսայ Պ. Մաղաքեանը, փորձեց զիս և բացագանչեց. “Գիւտ է, գիւտ է։” Անմիջապէս եկաւ մօրմէս ինդրելու որ ինձ թոյլ տայ բեմ ելլել։ սրտարոփ սպասեցի թէ մայրս ի՞նչ գտավիճու պիտի արձակէր։ Առանց վարանման, մայրս վճռեց։

— Ոչ, ոչ, իմ աղջիկս թատրոնի աղջիկ ըլլալու համար չէ ծնած, ոչ, ըստ, առանց ուշ գնելու աչքերէս վազան արցունչուերուն։ Ի հարիէ, Մաղաքեանը մէկ քանի խօսով ուղեց բացատրել թատրոնի հանակութիւնը և ապագային անոր կատարելիք մեծ դերը։ բայց մայրս անզրդուելի մաս։

Կեակոս թունաբորւեցաւ չձաշեցի, չընթրեցի, գացի մասաւ անկողին, ուր՝ սասափէ ջնրմի մէջ մինչև առուո զառանցեր եմ։ “Թոյլ տուր, մարիկ, թոյլ տո՞ւր, ։ Անտուն՝ մայրս զիս բժշկն տարաւ, պատմեց թէ ինչպէս զառանցեր եմ և զառանցած ատենս ի՞նչ խօսեր եմ բարեր։ Բժիշկը լաւ մարդ էր, ստիպեց մայրս որ թոյլ տայ ինձ մէկ կամ երես անգամ ներկայացնելու։ “Դեռ փոքր է ։ փուահ եմ որ եթէ թոյլ տաք, կառողանայ։” Աւրախութենէս՝ բժշկն ձեռքերը համբուրեցի։

Մայրս յանձնեց զիս Մաղաքեանին՝ ըսելով։

— Միմիայն մէկ անգամ, Պ. Մաղաքեան։ ու բան մը պիտի չվճարէք։ անունն ալ իմինեցէք, ինդրեմ։

Ի հարիէ, Պ. Մաղաքեանը խօստացաւ ոչ միայն անունն, այլ գէմբս ալ փոսելու։ եթէ մայրս ցանկարա։ Անմիջապէս երկրորդ օրը գացի “Թափառական Հրեայն” փորձին Քերայի ֆրանսական թատրոն։ Երբ ներս մտայ, օդային կափի հոտը զիս գինովցուց։ Ինձ կը թուէր թէ աշխարհին վրայ չկայ, այդպիսի պահաջոտ բուրմանք։ կ'ամշնամ ըսելու որ մինչև այսօր

նոյն կարծիքը ունիմ։ Ես ատ անուանեցի "թատրոնի հոռո"։

Առաջին անգամն էր որ կը տեսնէի իսկական թատրոն ու գերասաններ։ Այդտեղ տեսայ տիկին Արուսեակ Պէղիքձեանը, իր քորը՝ Ազաւնի Վալյտէեանը, և մեր տաղանդաւոր գերասան Ադամեանը, որ ստանձնած էր Գարդիէլ Քահանարի գերը։ Փորձը յաջող անցաւ, Ներկայացման իրիկունը, Արուսեակ Պէղիքձեան համբուրելով ու գուռելով ինքը անձամբ հագցուց ինծի ու Զապիկին՝ ու զգեստներ։ Ես վերացած էի: Չեմ յիշեր թէ ինչ անցաւ շուրջս գիտեմ միայն որ այդ երեկոյ իմ փոքրիկ գերիս մէջ անգամ մը ծափահարուեցայ. ուսուցիչս և թարգմանիչը գոյն էին ինձմէ: Պ. Մաղաքեանը՝ մայրիկն զազոնի՝ վարեց ինձ հինգ մէճիս. թարգմանիչն ևս նուրիբց նոյնքան. ստացայ ուրախաթեամբ այդ գումարը և տարի գաղտնի մեր տան կուուցին տակ պահեցի։

Չեմ յիշեր ինչքան ժամանակ էր անցեր այդ ներկայացումէն յետոյ, օր մը՝ Պ. Մաղաքեանը եկաւ զիս գտաւ ուսումնարանը, հասկըցուց թէ պիտի նեկայացնեն "Վարդանն անդ մէջ՝ Պեղահայտանափոյ գերը ինձ շատ յարմար էր. թէ պէտք եր երգէի և թէ պէտք էր արտասանէի. Մօրմէս զալտնի զացի մեր համբածանօթ երաժիշտ Տիգրան Հռոմանքան մաս ու սորիցեցայ երգը, նոյնպէս՝ ոտանաւորը։ Սկսայ ինդրել մօրմէս որ թոյլ տայ, կրկն մերեցէց, բայց երբ իր առջև արտասանեցի ու երգեցի, տեսնելով որ ես արդէն գերը պատրաստեր եմ, երկրորդ անգամուան համար իր համաձայնութիւնը տուաւ։ Այդ իրիկունը շատ ծափահարուեցայ, և երկու անգամ ինչնել տուին երգը։ Հեղինակէն ստացայ հինգ մէճիս, Պ. Մաղաքեանէն՝ տասը, և այդ գումարն ալ տարի դրի թաքստոցիս մէջ։

Կագրութիւնը մանաւանդ ուշագրութիւն էր գարձուցեր իմ վրաս. զիս կ'անուանէր "տաղանդ", և կը ինսդրէր Պ. Մաղաքեանէն տալ ինձ մեծ գեր։

Քանի մը շաբաթ յետոյ, ուսումնարանէն արձակման պահուն, կրկն երեցաւ. Պ. Մաղաքեանը. կարծես թէ սիրահարներ ըլլայինք. գացինք քովին փողոցը, որպէս զի ոչ ոք մեզ տեսնէ: Այդտեղ ինձ տուաւ մեծ գեր մը՝

"Հայկ Դիւցաղն" ի մէջ, Հայկանուշի գերը. — Պատրաստէ՛, Ազնիւ. բան մը կ'ընենք, այս անգամ ալ հրաման կը ստանանք։

Եւ որպէսեակ ձմեռնային շրջնախ վիրջն էր, այդ խէկ պատճառով դիւրութեամբ ստացանք հրամանը։

Առաջին փորձին, իմ գիմաց կանգնած էր Պետրոս Ադամեանը, սիրահարի դերով. այնպիսի ոգեկորութեամբ գրկեց զիս՝ "Հայկանուշ", կը սիրեմ զեկոյ բսելով, որ ես խրաչեցայ և սկսայ լաւ: — "Պարոն Մաղաքեան, շեմ Խաղար այս գերը, առէք, ինծի նորէն փոքրիկ գերեր տուէք"։

Փորձը ինանգարուեցաւ. Երկրորդ օրը՝ Պ. Մաղաքեան զիս Համոզեց՝ ըսելով. — "Ցէ՞ս, ես գերը առի այն պարանէն և տուի ուրիշի մը, Պ. Դաւիթ Թրենանցի, որ ամուսնացած է և սիրունիկ աղջկէ մը ունին"։

Մեծ էր ուրախաթիւնս տեսնելով համեստ պարոն մը, որ պիտի ըլլար բեմի սիրահարս: Պ. Մաղաքեան կարեր էր ինձ համար մասնաւոր գոշիկներ բարձր կրունիւներով. շաբաթի մը չափի երկայն փէշ Հազցնելով փորձեր ընել տուաւ։

Ներկայացման իրիկունը՝ թատրոնը լցուն էր, և մեծ էր ոգեկորութիւնը: Այն ժամանակ ողբերգութիւնները մեծ տեղ կը բանէին. այն գերասանը որ կը կարողանար երեք քայլ առաջ և երեք քայլ ես երթալ, ձեռքերը օդին մէջ տարածել, որքին մէլլը բարձրացնել, և աչքերը - տախտականմծին վրայ յանելով "Հեռու", հեռու, արիւնալից ուրուական պոռալ, արդէն տարած էր յաղթանակիլ, և կը կուուեր առաջին գերասան կամ գերասանուհի։

Վարագրորդ բացուեցաւ. ես նստած էի պարահի մէջ, սկսայ մենախօսութիւնս. ինչպէս թութակ, կը խօսէի, լեզուով մը զօր չէի հասկնար։

"Հարալար. քանդիկոն սիրոյ Հուրը արծարենով խանգարեց քնոյս քալցրութիւնը. Ճաճանչը արևուն վարդից թերաբացիկ թերթերը կը համրուեն և ցօղք արշալոյսին նոցա կարմիր շրջներէն լուսափիւռ մարդարիս կը կախէն"։

Բայց կը խօսէի բնական կերպով, ձեռքս ու ոտքերս հանգարտ էին, որպէսեակ ինձ ծանօթ չէր "առաջին ըլլալու պայմանը": Ծողվրդին

համար՝ ասիկա նորութիւն էր. կ'երևոյ թէ հաճի եղան իրեն՝ այդ հանդարտ ու ոչը բռնպարսիկ ձևերը. շատ շատ անգամներ ծափահարեց զիս և ի տես կանչեց ուրախ որամադրութեամբ: Այդ ժամանակուան թերթերը, Մասիս, Մանգաւին, Մամուչ, գովստով խօսեցն իմ մասիս: Գ. Մազգեանը բնձ վարեց տասնուհինք մէջիւ, իսկ հեղինակը՝ Գ. Ռոմանոս Ալեքքնաբան՝ տուր մէջիւ նուրիւց. ձեզ ոյժմ յայտնի է իմ թարսուց, ոյս անգամ ու կարողաց յափութեամբ այնամեծ հասցնել բանաւոհինք մէջիւր:

Սեր տան մէջ կը բնակէր մօրեղույցը, որ ունէր կին և երեր աղջիկ. այդ կոնց լեզուն ուր էր և ումիկ, շարունակ կը նախատէր մօրեղույցը. «Փորդ իր մէկ հասակ աղջիկը հասարակաց կին պիտի գործընէ. եթէ ան ըլլար Արուսեակ Պէղիրեան մը, այդ ուրիշ բան. բայց այդ Խլոսութիւնը ի՞նչ է որ ընելիքը ի՞նչ ըլլայ»:

Հաւկ Գևացանի ներկայացման յաջորդ օրը այր ու կին նստած իրենց սննեակին մէկ անկիւնը՝ կանչեցին մաքս և սկսան պախարակի զար. կրիսելով սոյն խօսքերը. «Ի՞նչ է որ ընեմքն ի՞նչ ըլլայ»:

Ա՛ չկրցայ համբերել. գայիք կառուր, լեցուց իշեխու մէջ մէջաւերու կոյտը, բերի ու վերէն թափելով անոնց զողը՝ ըսի.

— Եթէ ես ոչինչ եմ, ինչո՞ւ են տուեր ինձի այսակի դրամ:

Այս որ տեսան, լեզունին կարկամեցաւ, ա՛լ չկրցան Խօսիլ. իսկ մայրս բարկացաւ ինչի. «Քեզի չէ՞ ըստ որ զրամ պիտի շնդունիս»:

— Ինչո՞ւ շառնէրի. ես վաստակած եմ այդ դրամները. իմ արդար վաստակին է ատիկս:

Այսքան պիտի ըլլար իմ գործունէւութեամս պիզըն ու վերը, եթէ անանկայ գեւը մը չյեղարջէր մեր կեանքը. այդ զեւքն էր բերայի մեծ հրդեհը, որ տեղի ունեցաւ 1870ին Թերեւս աւելորդ չըլլայ այստեղ քանի մը խօսք ըսկէ ծնողաց մասին:

Հայրս էր Գրիգոր Մինասեան, փաստաբան, ընդունակ և բանիմաց մարդ. ծնած էր Ընկորա, պապական ծնողք. երեր տարեկան՝ որբ էր մեցած հօրմէ ու մօրմէ, որ իրայն ձգած էրն մեծ կարողութիւն. իր հօրեղույցը պէտք էր

կառավարէր ոյդ հարսաութիւնը, մինչեւ որ ինքը չափահաս ըլլար: Այդ հօրեղույցը զինքը իր հետը Պոկիս բերելով կը զնէ գիշերօթիկ վարժարան և ինք կը սկի վաճառականութեամբ պարապիլ. Պոյսոյ մէջ մեծ ձարկ ունէր. տասնեւութը տարեկան հասակին մէջ հայրս ուսումնարաննեւ հելլուով՝ կը պահանջէ իր հարսութիւնը, բայց հօրեղույցը անոր ձեռքը հիմք կլիւն կը հեռացնէ: Հինգ կամ վեց ամիս յետոյ, այդ գումարը վերջացած ըլլալով՝ հայրս կը զիմէ իր ինամակալին, որ նորէն հինգ-վեց հարիւր սկի տալով կը լուեցնէ զայն: Այսպէս քանի մը անգամներ կրկնելէ յետոյ՝ այլ ևս կը մերժէ վարել՝ ըսելով. «Դուս սպառեցիր քու դրամերդ, ա՛լ ոչինչ ունսի իմ մօսու: Հայրս կը ստիպուի գտարան զիմել, և զատէ դատ՝ ինչեամուտ կը լույս օրէնքի բրդը նրբութիւններուն, օրինագիրքը կ'ուստամասիրէ, կ'իրքցնէ, և վերջի վերջոյն կը սկի ասոր անոր գամձլ պաշտպանել և փաստամանութիւնը իրեն պաշտօն կ'ընէ. այս ժամանակ եթէ չեմ սկսելիք՝ Պոյսոյ մէջ չկար հայ փաստաբան, հայրած առաջին հայ փաստաբանն էր. յետոյ եկան երթուղայէն համալսարանաւարա հայ փաստաբաններ:

Մայրս էր Արմաւենի Մինասեան, ծնեալ Պօպանեան, շատ գեղեցիկ, բարի, ողորմած, աղքատաց խնամող, անձնուեր: Երբ փողոցէն կ'անցնէր, ամէն կոզմէ կը գոչէին՝ «Զարս իշի բուռքէ», նմանցնելով ձախարակէ անցած փայլուն բուպիէ ու սկիներուն. շատ հարուստաներ ուներ էին ամուսնանալ հետը, բայց կաթողիկ ըլլալուն համար մեծ հայրս ու մեծ մայրս հաւանութիւն չէին տուած: Հայրս իմանալով որ պապական մալով պիտի շկրնայ ամուսնանալ անոր հետ, կ'երթայ լուսաւորչականաց եկեղեցին, լուսաւորչականութիւն կ'ընդունի և հինգ տարի յետոյ կ'ամուսնանայ. կ'ունենան երկու աղջիկ ու մէկ մանչ. մանչը և մեծ աղջիկը մօրս նման հանգարտ տղաբ էին, ես՝ հօրս նման անհանգարտ և համարձակ, այդ պատճառաւ զիս շատ կը սիրէր. ես ալ կը պաշտէի զինքը, և սաստիկ ցաւ զգացի երբ վախճանեցաւ:

Գոյս և եղանակ մեռան. ես մասի մինակ: Հայրս շատ կը շահէր, բայց շատ ալ կը շուալիէր: Եւ երբ վախճանեցաւ, երեր հազար

սոկի ձգեց ինձ համար . առոնք արժեթղթեր էին . դոր մայրս կտուրին տակ պահած էր իր ապահով անդ . այդ տունը ուր կը բնակէինք՝ մօրս էր :

Եկաւ յանկարծ ჩերայի հրգեհը : Անկարող եմնակարագրել այդ սոսկալի աղեար , այդ սարսափելի օրը՝ ինչպէս որ էր : Այսքանը միջն պիտի ըսեմ որ ամրող ჩերա թաղը հրց ճարակ եղաւ , հարուսաներ ազգատացան , մայրեր անզաւակ մեացին , զաւակեր անմայր . չկար ընտանիք մը որու անդամներէն մէկը կամ երկուը պակաս չըլլային . շատ ընտանիքներ ալ խորպին խղղուած գտնուեցան քարաշէն տուներով մէջ : Հըդէշը լափեց ոչ միայն անբաւ հարատութիւն , այլ և հազարաւոր կեամեր . ჩերան կը մորսնէր տասանուզորս կողմէ . կարծես կրակը երիւեն կը թափէր . շատ մարդիկ փաղցներուն մէջ պրեցան :

Եկէտը մեծ էր . ժողովուրդի լաց ու կոծի ձանը հասաւ մինչև Առլիթանին ականջը . ուղարկեց հազարուոր վրաններ և հաց :

Շատերու հետ մենք ալ էինք այժմ անտուն , աղքան , կիսամերք , բռպիկ , որովհետեւ փողոցէն կրաիին վրայէն անցած ասեննիւ՝ իմ կօշիկերս և մօրս շրջագգեստը պրեցան :

Մեզ վիճակուած վրանն էր Հայոց գերեզմանատան մէջ : Ամէն մէկ վրանի տակ կար գերեզմանաքար մը . մեր վրանը՝ պատահմամբ թէ վերին անօրինութեամբ՝ կը գտնուէր ծիշդ այնանց ուր էր սիրելի հօրս գերեզմանաքարը : Ես նկատեցի քարին վրայի արձանագրութիւնները , և Կարգացի՝ “Աստ հանգէն Գրիգոր Մինասեան , Սրբուհի Մինասեան , Մաքուս Մինասեան” Ապյօն որ լսեց . այնպիսի սոսկաի ճիշ մը արձակեց , որ մինչեւ այժմ կարծես կը հնչէ ականջիս .

— Գրիգոր , քովիկդ տեղ տուր մեզի . մենք ալ կուգենք թաղուիլ . մենք կենդանի թաղուած ենք ձեր մօտը . տես , սիրելի զաւակդ , աղքա՞ւ , մէրիկն :

Ալ պոռար , և այնպիսի կոկեալի հառաշանքներ կ'արձակէր , որ մօտակայ վրաններէն հաւաքուեցան մարդիկ և մենք բռնի դուրս հանցին , ուրիշ վրան մը փոխադրեցին :

Այդ գիշերը հողի վրայ քնացանք , մայրս ինձնէ գաղանի ես մօրմէս գաղուեանը՝ լալով . կը

մտածէի թէ ի՞նչ ընեմ որ քանի մը սոկի ձեռք անցնեմ , մօրս շրջազգեան , ինձ կօշիկ և անկողին ձեռք բերուն : Յանկարծ գտայ:

Հասակէս երկայն ձոխ մազեր ունէի : Աւսումարան յամանած միջոցիս , վարսամիրայ մը շարունակ կ'ըսէր իր քովի մարդոցը . “Ի՞նչ մազեր . ի՞նչ չէի տարու :

Եւսուն կանունի գացի գտայ այդ մարդը : Ենոր խանութիւն Խըռնառլուցի ուսումարանին մօտն ըլլալուն . ոչ այդ խանութիւնը ոչ ալ ուսումարանը պյուր էին :

— Ի՞նչ կուտաս մազերուս :

— Չորս սոկի , պոռաց անմիջապէս :

— Ըստ կորե՛ :

Ցաըր բոյկէն արդէն ամէն բան աւարտած էր : Անաստուածը վերջին ծայր կարծ էր ձգած մազերու :

Չորս սոկին ձեռքքս . իսկոյն մտայ մեր վրանը . մայրս որ զիս տեսաւ . իսկոյն բացագանցեց :

— Հապա մազերդ :

— Չորս սոկի ծախեցի . աւելորդ բեռ էին մազերու . հիմա այս գրամով մեր նախնական պէտքերը կը հոգանք :

Մայրս ոլ իր կարգին ինձ ցոյց տուաւ երկու սոկի . պասունց թէ երկու մարդ են եկեր , զիս են վնտուեր և մօրս յանձններ են երկու սոկի՝ պատուիրելով որ ինձ լաւ սնունդ տայ : “Ան ապագային հայ բեմին առաջին զարդը պիտի ՌԱՄՅ . բսեր էին , ան մեր յշյան է : Յետոյ . գերեզմանատան փորբիկ մատուռը երթարով . բեմէն դորդ մը վերցուցեր էին . ըսերով՝ “Թող վարդապէտը առանց խալիայի քարոզեն , և տուեր էին մօրս . — “Հիմակուսիմա գետինը փոք’ այս գորգը”: Ետքէն իմացայ որ այդ մարդոց մէկն էր Մամուլի խմբագիր Գէորգ Այգազեանը , իսկ միւսը՝ կարծեմ Մանզումեի խմբագիր Կարապետ Փանուեանը :

Բոլոր աերութիւնները , նուիրատուութիւններ ընելով նպասաններ էին ուզարկած հրկիդեաններուն : Հիմա կը բաժնէին վերմակ , անկողին , ձերմակեղեն , բրինձ , իւզ , վերջապէս ամէն բան որու անմիջական պէտք կար , բաժանման գործը յանձններ էին “Գթութեան Քյոյրերուն” . որոնք դժբաղդաբար միայն իրենց ցանկացած մարդոց կուտային : Նպաստներու բաշխումը

պէտք էր որ կատարուեր առաջ կրօնի խորով-թեան, բայց յանուն գթութեան. Գթութեան քորերը անգիտութիւն կ'ընէին, մեզ լուսաւոր-չականներս զգիկով: Յանկարծ գաղափար մը ունեցայ, երթաւ իմաց տալ այս գարշելի արար-մունքը Մեծ-Եպոքըուին, որու համար մեծ վրան մը սարգած էին թարգմանի պարտէղին մէջ:

Այս՝ բայց Ք՞նչպէս կարողանայի ներ-հանիլ: Դունէն թի մը հնուու, պահապահ զինուորներ կանգնած էին, իսկ անմիջապէս դրան առջեւ կային երկու համբ և խուզ պա-հապաններ: Կերպով մը անցայ զինուորներուն մօտէն, և երբ հասայ դրան մօտ, սկսայ այդ համբերուն հետ նշաններով կատակիլ: Հազիւ տասը տարեկանի երես թ ունէի: Անոնք չկար-ծեցին թէ ես կորոց եմ համարձակութիւ այդպիսի քայլ մ'ընել, երբ յանկարծ վրանէն ներս սոզալով ինչայ փաշոյին սոգերը: Կերպը շատ մարդկի նստած կային: բոց ես անզիսակցարար ուղղակի նպաստին հասեր էի: Համբերը վա-գեցին ևսեւէս, բայց փաշան արգիլց անոնց ինձի դպիլ:

— Ի՞նչ է, յարակեօց ըզզըմ (սեւաչուի աղջկո):

— Տէ՛ր, շնորհ ըրէք, ոչ հայր ունիմ ո՛չ ազգիկան: Տրեհէր մոլորի վրայ նաև եցոց մայրս ու: Նվաստներէն մերի ոչինչ կը հասկի, քոնի որ լուսաւորչական ներ: Ոզորմեց՛ք:

— Ի՞նչ կըսես, փարի՛կ, ըստաներդ ճըշ-մարտութիւն ես:

— Տէ՛ր իմ, կարող էք ստուգել:

Զիս այնուեց պահեցին, և մարդիկ ուղար-կիցին որ քնննն թէ արգերով ձի՛շդ է ըստս, ձի՛շդ է որ մենք ոչինչ աւնինք:

Քառորդ ժամ մը յետոյ իրողութիւնը հաստատուած էր: Փաշան կանչեց իրեղնեներու վերահայուն և հրամացեց տալ ինձ որ հար-կաւոր էր: Մեծ պարկի մը մէջ լեցուցին վեր-մակինը, ձերմակեղէնի վերաբերեալ կարոններ, րրին, ևն, և բռնը առաջ զինուորի մը փա-շան հրամացեց անոր որ ինձ ընկերանայ: Ընոր-հայլութիւն յայտնեցի և մեկնեցա:

Եւս Համբաւ հանդիպեցայ նշջալի տեսա-րանի մը: Վրանի մը մէկ կոր վեց հոգուով բնասանիք մը, այր ու կին իրենց չորս երախա-ներով: ամեսանայ մէկ սոգը այրած էր: Թշուա-

ռութեան աղեխարշ պատիեր մըն էր աս: Խեղձերը կեզատութեան մէջ թաթիւուած էին՝ գարշահասութեան մէջ ապրելով: երախանները կը ծափին, ու մայրը կուզար:

Զէի ճանչնար այդ ընտամիքը, բայց կնոյ լցոց տեսնելով մօտեցայ իսկոյն և ամեն ինչ հասկայ: Ասի պարկս զինուորին ձեռքէն և այդ խեղձերուն հետ կիսեցի ամէն ինչ որ փա-շան ինձ տուած էր: Իսկ իմ բաժինս հացու-ցիւք մօրս մօս, որ շատ ուրախացաւ:

Կարծեմ չէր եղեր քառորդ ժամ մը որ ես զարձած էի տեղու, յանկարծ զինուորը կրկն երեցաւ: — “ Ճ՛ւաւ, փոքրի՛կ, փաշան քեզ կ'ուզէ, շուաւ ըրեւ, շուաւու: ”

Մարտ որ լեց թէ փաշան զիս կը կանչէ, այլայլուեցաւ: Ես հանգստացուցի զինքը և զի- նուորին հետ նորէն գացի վրանը: Փաշան զիս որ տեսաւ, յանդիմանեց: — “ Ես քեզ տուի որ գուն ուրիշներուն բաշխեսու: ”

— Տէ՛ր, ան ինձմէ աւելի պէտք ունէր. բոլորը շտափի: ինձի շատ էր, կիսեցի:

Փաշան զիս քովը նստեցուց, և հրամացեց որ ինձ տան առաջուան տուածնուն կրկնապա-տիկը: յետոյ՝ “ Ձաւա՛կս, ըստաւ, ա՛ռ մայրդ, եկուը իմ ապարանս բնակէ: մեր տունը եւրո-պացի օրիդրդներ կան ուսուցչունց պաշտօնով: Ես կուտած ձեղու երկու սենեակով մատանմոնք մը, և ձեր բոլոր պէտքերը իմ տանս մէջ կը հոգացուին: ”

Ազա հրամացեց որ թոյլ տան ինձ ազա մուտք ունենալ իր վրանին մէջ:

Մօրս պատմեցի թէ փաշան մեզ երկուքս իր տան մէջ կ'ընկունէր:

— Ո՛չ, ըստա մայրս՝ խաստիկ յուղուած, ես չեմ երթար, քեզ ալ չեմ ձգեր. անոնք քեզ կը թրբացնեն:

Այդ րոպէին մեզ մօտ եկաւ Պ: Մաղաք-եանը: Առաջարկեց ինձ Վարդովեանի կողմէն 16 սոկի տանեսէինդ օրուան համար:

— Թագաւորը թշլիատութեան հանդէս կա-տարել կուտայ, և այդ առթիւ պիտի տեղի ունենան ժողովրդական ներկայացածներ: Ամ-բողջ խումբը վարձուած է: Ես կ'ուզեմ որ գուն ալ մասնակցիս, պիտի ներկայացնենք վատիլներ:

Ես ուրախութեամբ ընդունեցայ անոր առա-ջարկութիւնը, որ իմ փրկութիւնս էր: Խեղձ

մայրս, այլ ևս հարկադրուած՝ յօժարեցաւ զիս
յանձնել Մաղաքեանին :

Դացինք ամմիջապէս անշուրք թաղ մը (ար-
գէն առաջակարգ ալ չեր մատցեր), վարձեցինք
կոտորի մը տակ՝ մէկ ոսկի ամսականով, փոխա-
դրեցինք մայրս այսուղ, իսկ և փոխադրուեցայ
այն վրանը ուր կը բնակէր ամբողջ խումբը:

Երբ Սուլմանը իր որդիներէն մէկը թլիու-
տելու ըլլայ, մեծ հանգէսներ ու ժողովրդական
խնջյաներ սարքել կուտայ, օրոնք կը տեսն
15-20 օր : Թաշ-Քըլշա և Կիւմիշ-Սույոյ զօ-
րանցները Հիւանդանոյի էին վերածուած, հա-
զարաւոր հիւանդներ (նոր թլիուտուածներ)
պարկած էին . երկու տարեկանէ սկսած մինչեւ
յիսուն տարեկան մարդիկ կային հիւանդներուն
մէջ, Թագաւորը ամէն զիւզ ու քաղաք կը
յայտարարէր թէ ոչ որ կը ցանկայ կատարելա-
պէս ըլլալ միւսիւլման և աղբատութեան պատ-
ճառով չէ թլիուտուած, կարող է գալ թլիուտ-
ողներուն համար պատրաստ է անկողին, ձեռք
մը զգեստ, տասը մէջիտ փող և ձանապահա-
ծախուն : Եւ ահա ամէն կողմէ Պոլս կուգան,
յանուն միւսիւլմանութեան արհն թափեռ և
դրամներն ստանալու : Թուրք և Թրքահյա թա-
տերական խումբերը, ըմբամարտներ, լարա-
խաղացներ, թուրք ու եւրոպացի երիցները,
բոյզն ալ վարձուած էին տէրութեան կողմէ:
Ցուլմապահէի հրապարակին մէջտեղը շինուած
էր մեծ բեմ մը : Մէկ խումբը միւսն եւեւն
ներկայացութեան կուտար անդադար : Մէնք ընդ-
հանրապէս վասկիներ կը խաղայինք . մեր ձայնը
կը կորչէր նուազածութեանց և ժողովրդի գո-
ռուամ գոզումին մէջ . ժողովրդը մեր շարժում
ները տեսնելիք միայն կը զուարձանար :

Վերջացան հանդէսները, և Մաղաքեան
կրկին ինձ առաջարկեց մանել Վարդովիքանի
խմբի մէջ, ուր ինքն ալ ուժիսութեան պաշ-
տօն էր ստանձնած . ինձ առաջարկեցին անմա-
կան ութը ոսկի : Պայմանաւորուեցանը Վար-
դովիքանի հետ, և փօխադրուեցանի Խակիւտար-
ներկայացութեան տեղի պիտի ունենային Ազի-
գիէ թատրոնին մէջ :

Քամի մը իսօք Մաղաքեանի մասին :

Պետրոս Մաղաքեան կօշակար է եղած, երբ
Արևելեան թատրոնը բացուած է : Կրրէ սիրո՞յ
ամէն օր ներկայ Վըլլայ եղեր փորձերուն :

Արևելեան թատրոնի գերացուցութեան համար
մասնաւորապէս հրամբուած է եղեր եւրոպացի
մը, կարծեմ նոչի անուամի : Մաղաքեան ամե-
նայն ուշադրութեամբ կը հիւսի անոր, և սի-
րոցը կը գառնայ գերասան : Արևելեան թատ-
րոնը փակուելէ յետոյ, կօշակարութիւնը շա-
րունակելով հանդերձ, իր առաջնորդութեամբ
կուտար ներկայացութեամբ : Մասնաւորապէս՝ “Ար-
ևկէթթօք մէջ խելկատակի գերը կը կատարէր
վերջին ծայր ու բնական : Դեռ կը յի-
շեմ պանչի գերը կատարած ատենս, ես կը
սիրաշարուէի այդ չեզու երեսով տգեղ, կուղիկ
մարդուն, այլքան ոգեւորութեամբ կ'արտասա-
նէր՝ “Պանչ, որդեակ իմ, չեմ կարող ըսկ թէ
որբան և ինչպէս կը սիրեմ քեզ : Մասնաւոնդ
վերջին տեսարանին, երբ կիմանայ թէ վիրա-
սորուածը իր աղջիկի է, ինչպիսի բուռն սիրով
և քնչըութեամբ կ'արտասանէր այս բառերը .
“Պանչ, հոգեակ, որտեղդ է ցաւդ ու Ն կը
մոնայի թէ պանչը չեմ և թէ ան թրպակուէն
չէ . աշբերս արցուները հեղեղի նման կը հուեր
Նոյնպէս Թափառական Հրեայուն մէջ՝ Տակ՝
պէտի, Տօն Կրիկորիօթ, “Աստղագէտի, մէջ
Աստղագէտի և Մոյիէրի Սկափէնի գերերը, զօր
կը կատարէր, իրեն համար մեծ յաղթանակներ
էին : Այս գերերուն մէջ՝ մինչեւ այսօր զիւքը
փօխարինող չէ եղած : Իրր ուժիսօր այնքան
յաղող էր որքան վիրոյիշեալ զերերուն մէջ իրր
գերասան : Ան եղաւ իմ մենասոր, կեանքիս
առաջնորդը : Ան էր որ կը ծամօթացնէր ինձ
չարին ու բարին : Անոր մահէն յետոյ միայն
կարողացայ ընտանեացը փորբիկ ծառայութիւն
մը մասուցանել՝ բարեկամներէս ինդերլով ըն-
դունել տալ իր սրգին թուրբիոյ ծխախտի
բէժիի ընկերութեան մէջ, և ընդունուեցաւ,
ու կարծեմ թէ մինչեւ ցարդ կը հայթաթէ
իր մօր ու քրոջ օրապահիկը :

Բ

Ամառուան եղանակի առաջին փորձը տեղի
պիտի ունենար Խւսկիւտար, նոյն Ազիգիէ թատ-
րոնին մէջ : Նշանակուած էր փորձ՝ ժամը 3ին
(ըստ եւր. 9ին) : Բայց արդէն ամբողջ խումբը
2 ½ մինչև հաւաքուեր էր : Խմբապէտն էր Վար-
դովիքան, բեմիսօթ՝ Մաղաքեան, ընկերներ էին

երանուչիք Գարագաշ, Ակրդինիս Գարագաշ, Թէրէզա Զուհածեան, Գարեգին Ռշտոնի, Մանուկ Սիսակ, Ալրովրէ Գևնկեան, Նալեան, Թոսպաստեան, Սանձաբճեան, Զափրաստեան, Գէորգ Պէրպէրեան, Տէօխիճեան, Տիրան Գալֆայեան, որոնց հետ ծանօթացեր էի թղփատութեան հանդէսներու ժամանակ: Զախ Կողմի քուլիսներու քով նստած էին տղամարդիկ և աջ կողմէ կանայք, այօնին Գարագաշ քշուրեց և Թէրէզա Զուհածեան, որոնցմէ տար քայլ հեռու էր փողոցի դուռը: Խո ալ գրեթէ տար քայլ հեռու նստած էր օրիորդներէն, դրան հակառակ կողմէ:

Այդ միջիցն ներս մնաւ պատանի մը, երկար հասկող ու երկար գողիք. ուներ երկայն քիթ, գունան էր: Մոխրագոյն ու շատ մաշած դեսու էր հագած: Թէին տակ կար տեսարակ մը: Երբ երեցաւ, գերասանահիները սկսան ծիծաղլ, ըսելով: «Բայ Թէրէզա, քուկինդ եկան: Խոկ Թէրէզան պատասխանց: «Այնքան գունանս է, որ ինձի պետք չէ: շուտով կը մեռնի», ևս լուցի այդ խօսքերը, բայց չէի կարծեր թէ պատանին ալ լրած էր:

Այդ ցնցոտիներ հագած ու գերեզմանին մոտեցած պատանին Դուռեան էր, մեր բորբիս սիրելի բանասանցծ: Խոկ իր թէկի տակի տեսուրակն էր «Թատրոն» խաղը, զոր կ'ուզէր կարդաւ Արդրդութեանին և ընկունել տալ խաղացուցակին մէջ:

Երբ իր մահէն յետոյ կարդացի անոն բանասեղծութիւնները, այն տան իմացայ թէ ան ալ լսած էր Թէրէզա Զուհածեանի խօսքերը, քանի որ գրեր էր.

«Ճառերը զիս մերժեցին,
«Քընար մ'ունի սոսկ ըսին.

Մին՝ «Դողդոյ է, դոյն չունի.

Միւն ալ ըսաւ՝ «Ալ մեռնի . . .»

Փորձը սկսաւ: Խաղն էր «Ալպեանց Հովութին», որու մէջ պիտի կատարէի անձեռ ու միամիտ Հովութի գերը: Մինչեւ երրորդ արարուածէր շատ լու տարի գերս: Զորորդ արարուածէն պիտի սկսէր տոսալը, ուր լալով պիտի պատմէի օրիորդի մը իմ գրութիւնն, բայց ես շնչարողացայ լսու պատիրացնել լացը: Քանի մը անգամ» Մազաքեան ցոյց տուու, կրկնեց, բայց ես գարձեալ չյաջողեցայ: Այն

ատեն այնպիսի ուժով թէկս կամթաեց, որ սատիկ ցաւէն սկսայ լայ: — «Աչա այլ պէտքէս պէտք է գտամեսն, թէկ այդ միջցին սաստիկ վշաւցայ, բայց յետոյ մասած ելով որ ես երբէք չզիտի կարողանայի կատարել այդքան բնական, գացի ու համբուրեցի անոր ձեռքը:

Այդ գերը իմ առաջին հրապարակային տեսպիւս էր: Խոկիւտարի ժողովուրդը շատ համակրեցաւ ինծի: Ազդարարութիւններուն քրայ իմ առուանս տեղ էրբ կեղծանուն տպած էին կարծեմ: Օր Խաղարեան, բայց նոյն իսկ այդ էր պատահան հետեւեալ օրը՝ արդէն Մազաքեանը սրբուած էր ազդարարութեանց քրայ և տեղը գրուած: Հրայիսայ: Փողովուրդին մէկ մասն ալ զիս անուաներ էր Վարդանուշ, բայց վերջ ի վերջոյ Հրաչեայ, անունն էր որ յաշմանակեց:

Ամիսը ութիւնը ներկայացում կուտայնկ, չորսը մուռքերն լեզուով: Կ չորսը հայերէն: Խոկ բամանին, երեսուն գիշեր շարունակ կը ներկայացնէինք մուռքերէն:

Ըստ պայմանագրութեանն, երկու ամէնն տեղի պիտի ունենար իմ նպաստին ներկայացումը: Թատրոնին ծախըր հանելէ յետոյ, մատցածին կէսը իմս պիտի ըլլար:

Կարծեմ ներկայացուելիք խալզ ողբերգութիւն մըն էր: Հասարակութեան մէջ ոգեսորութիւնը այն աստիճանի էր հասեր, որ ազդարարութեանց երկրորդ օրը՝ տաճանկներն արդէն սպառած էին: Այդ առթիւ կը յիշեն թէ Մամուլի մէջ այսպիսի բան մը գրուած կար.

«Իր յուանին որ Խոկիւտարի հասարակութիւնը կը գիտնայ գնահատել իր փոքրիկ միրեկի գերասանուհին, որուն քանի մը զցու հօչիկ մաշել տուին այս ամառ ամէնն ներկայացման տաման անգամ ի տես կուելովն».

Ներկայացման երրորդ արարուածի միջաւարին, քովի սենեակէն ձայներ լսեցի: Գացի այնտեղ, տեսայ որ Երանուհի Գարագաշ ուշագնաց է եղեր, և երբ ուզեցի օգնել, օրիորդը՝ ուշերի գալով խիեց ձեռքիս և «Կորիքը» պոռաց: Ես ոչինչ հասկցայ: Դիմեցի գեալ ի տեսարան, ուզեցի անձեռն զ. Մազաքեանը և հասկալ եղելութիւնը, բայց արդէն զ. Վարդովեան բանալ տուեր էր գարագոյը և կ'ըսէր ժողովդին».

— «Մեծարգոյ հանդիսականք, գուրաք Օր-

Հրաշեայի համար դրամ կը ժողվին կոր զիտցէք
որ ես չեմ ընդունիր այդ մուրացկանութիւն է:

Այդ միջոցին հանդիսականներուն մէջէն
պարոն մը , ձեռքէն նեսելով սիրունիկ հողով
մը որուն մէջ կային արծաթ և ուղի զրամեւր ,
զոռաց սրահին մէջուեցէն .

— Վարդովեա՞ն , մուրացկանութիւն չէ՞ ,
երբ Օր Գարագաշի ձեռքէն րունած թուրքերէ
նուիրատուութիւններ կը ժողվիս : Գողութիւն
չէ՞ , երբ Օր Հրաշեայի նպասախն կէսէն աւելին
Կ'առնեն Ամօթ չէ՞ որ երիու անօրէն ունեա-
լով հանդերձ՝ մինչեւ այսօր Օր Հրաշեան առանց
վերաբուժի է մասցեր : Եւ երբ մնաց կամաւոր
աւելիներով կ'աղնեք օգնլի իրեն , զուն մու-
րացկանութիւն կ'անուանեա՞ն :

Այդ իսկ բոպէին , Օր Եր Գարագաշ , Գա-
րագոյրին բովէն այդ պարոնին նայելով՝ բացա-
զանցից : — Վայ զիւն՛եդ ։ ։ ։

Երկրորդ օրը՝ այդ գէպը լապիրներուն
մէջ գրուեցաւ : Խսկ Օր Եր Գարագաշը անուա-
նեցին Վայ զիւն՛եդ գերասանուին :

Հետարքրուեցայ թէ ո՞վ էր այդ պարոնը
որ զիս այդպէս կը պաշտպանէր : Խնձ ըսին թէ
անոր անունն է Գուանեան Աւետիս :

Գ

Քանի մը ամիս յետոյ սկսաւ ձմեռնային
շրջանը Պոլոյ կէտիկ-Փաշայի թատրոնին մէջ :
Ստիպեցի Վարդովեանը որ աւելցնէ ամականս ,
և մէկ ոսկի յաւելում ստացայ : Այդ շրջանին
էր որ մեր տան մէջ պատրաստեցի Աստղիքը ,
և ընդունուեցաւ խումբին մէջ հինգ ոսկի ամ-
ստիկանով (մինչդեռ սկսականներուն կը վճարէին
երկու ոսկի) : Յսողիկը իմ մարգրոջ թռան էր

Մննք ընդհարապէս կը ներկայացնէինք
իրանիուուն՝ տուամներ , կատակերգութիւններ
և փառիններ , նամանաւանդ մեծ գերեր կատա-
րել յետոյ՝ կ'երգէինք . “շանսոնէթա” մը : Իմ
երգերս էին “Քթէն զգուհ ազիկը , ” Հովիւ-
Հովւաւչի՞ , “Սիրեն ինչ բան է՝ բան չիտեմ” ,
և ասոր նման երգեր : Ժողովուրդը թատրոնէն
չէր աւելի մեղնի եթէ գարեկին նշառանին կամ
Հրաշեան բան մը շերգէին :

Գարեկին նշառանին միջահասակ , նիշար ,
թիսգոյն , կորդքի ակարութեամբ տառապազ
երիտասարդ մըն էր : Այս պարոնը շշմարիտ



ՀՐԱՇԵԱՅԻ ՏՈՎԱՌՈՒՅԻ

(«Հովիւ-Հովւաւմի» երին մէջ).

տաղանդ էր . ափան՛ որ չէինք հասկնար ինչ որ
կ'ընէր անիկա : Գիտէինք միայն թէ լաւ գերա-
սան է : Այս զիշեր Տօպանթօն դաստարդի գերը
կը կատարէ , ժողովուրդը զայն կը լսէ իրը
Տօպանթօն . վաղը զիշեր Փուշինէ լայի գերին
մէջ՝ Փուշինէ լայի լն տեսարան գար թէ չէ .
Ժողովուրդը կը սկսէր ինդալէն մարիլ իր գէմ-
քին վրայ չեր տեսնուեր ո և է ծամածուութիւն
Աերջին ծայր բնական էր իր բոլոր գերերուն
մէջ : Ի՞նչ մեծ տաղանդ ունոք էր բլար այդ
մարդը՝ որ անբնական գերասաններու մէջ բնա-
կանութիւնն էր ընդգրկէիր :

Մաղաքեան առանց բացառութեան բոլորին
ուսուցիչն էր : Ամէն օր տեսրակին մէջ կը գրէր
ներկայ գերասաններուն անունները : Եթէ ու-
շանային կամ բացակայ դանուելին . ըստ ներքին
կանոնագրութեանը՝ կ'ենթարկուէին տուգանքի
կանոնագրութեանը՝ կ'ենթարկուէին :

Նշանպէս թուրքերէն արտասանութեան գա-
սեր կ'անէինք : Մեր ուսուցիչներն էին յայտնի
գրագէտ քէմանլ պէյ և Ալի պէյ :

Այս կերպով կը շարունակէիմք գործը, ամառը՝ ևսկիւտոր և ձմեռը Կէտիկ-Փշչա:

Երկրորդ ձմեռնոյնն եղանակին՝ ֆասուլեանեան Նախշեանն գոլով իր հետ բերաւ մեզ Վզամենը: Ի՞նչ դրել Եղանակն մասին, քանի որ ամենուն յայսնի է թէ ան ի՞նչպիսի դերասան էր. ո՛չ, ան գերասան չէր, տաղանդ էր, Հանճար էր. բաւական էր զայն անխօս տեսնել բեմի վրայ և դուք որդէն կը զգալիք թէ ինչ խոջոր ուժ մը հանգնած է ձեր զէմը: Ան իր Կարճ Հասակով թեմի Հսկան էր: Ես կըսեմ որ անոր նմանները շատ քիչ են նզյն հսկ Երազական բեմրու վրայ: Խեղճ Աղամանն գանձ անզամ տնօր սփառները գերեցնանին մէջ անհանգիստ ըր ու են՝ նորուուկ գերասան մը մէտեղ եղածն պէս “Աղամանը վերակենքանացաւ, գոչերով. չէ՛, պարունակը, աղդքան ալ զիշրին չէ Աղամաններ ունենալ, դրեր էքուար կ'արտազրեն, մայրեր գէուար կը ծնին արդպիսի արուեստագէտ մը:

Աղամանն փորձեց թուրքերէն լիզուով խաղը, բայց չափանիցաւ արտասանութիւնը շատ գէջ էր, ա, դ պատճառով հրաժարուեցաւ խումբն, մանաւանդ որ երկրորդական անդ բռնելու համար ձնած չէր:

Մինչեւ երկրորդ սէկցնալը, ես կը կատարէի “Պուռքէթ” , “Աղիզէթ” և Բնժէնիւր “գերերը, իսկ առաջն գերերը կը կատարէր Օր. Ե Գարսագաչ:

Եյդ թատրոնական եղանակին՝ յանձնախամբ մը կազմուեցաւ թուրք աւագանիէն, Ասի պէտ, Նաղմը պէտ, Զիա պէտ ևն. ասոնք հարուստ մարզիկ էին, Երոպա կրթուած, շատ հսկցող: Թարգմաննեցին “Քաթէրին Հավաքարու խաղը, և ստիպէցին Աղրդովենը որ ինձ խաղալ տայ Քաթէրիի գերը մէկ անզամ, իսկ երկրորդ ներկայացման՝ Օր. Ե Գարագաչն:

Երբ Մազարեան ինձ յանձնեց գերը, ես մերժեցի ու սկսոյ լուլ.

— Ես առաջն դեր չեմ կրնար կատարել, գեր պատրաստած չեմ:

Մազարեան Համակց զիս որ ես կարող եմ, և պէտք է փորձնեց վերջապէս:

Իմ սենական Մազարեանի սենեակին մէկ բաժանմանընքն էր, և մուտքը՝ անոր սենեակին: Դիմամամք այդպէս էր ըրած, որպէս զի մըշա

կարողանայ հեռու պահել զիս վասակար տարրերէ: Եղան գերասանները որ այլ կերպ մեկնեցին այդ հսկողութիւնը, բայց միայն շարամիտները իրաւումք չեն տար քառասուն տարեկան մարդու մը տանըշորս տարեկան աղջիկ մը իրերէ իր Հարազար զաւակը հսկանաւորելու: Կուլյայի Հարազար զաւակը միջցին՝ կուլյայի հարազար կուլյայի միջցին կուլյայի հարազար կուլյայի միջցին:

— Կը յաջողին, բնաւ մի՛ տարակուսիր: Դուն տարիներով չէ որ յաւաջ կ'երթաս, այլ օրեզմով: Հաւատաս ըստինս: Մինչև այսօր ես միթէ քու գեշութիւնդ ուզա՞ծ եմ. ես շատ աշակերտներ ունիմ, բայց անոնցմէ ոչ մէկը չեմ միմբր ինչպէս քեզ կը սիմբմ, որովհետեւ դուն խօսու մահկ կ'ընես ամէն կերպով: Եւ ես կը պաշտեմ քեզ իրեւ Հարազար զաւակ:

Ես խօսիրը ինձ ուժ տուին, և իմ մենատորի օրշուութիւնը տանելով մեմ ելայ:

Կէտիկ-Փաշայի փայտաշէն թատրոնը շատ մեծ էր, խս բազմութիւնը թատրոնէն աւելի մեծ: Առաջին անգամ ըլլալով պիտի քննէին զիս հանդիսականները մեծ գերի մը մէջ, և մէտ արժանի էին “առաջնութեան” ափիլմ պիտի ապյուն: Անոնք էին մեր փրօքսուունները:

Ցաջողութիւնը շատ մեծ եղաւ, և եթէ կարենի է այսպէս ըսել՝ փոխանակ ափիլմ ուսկի մէտայլ ստոցայ:

Բայց ես ինձմէ միշտ գժգոհ էի: Գիտէի թէ ինչ է որ կը վրիպի անոնց աշքէն. մենախօսութիւնն էր ակար կողմն: Աստիքի կը նեղուէի արդ միջցին: չէի ցանկար մինակ մնալ բեմի վրայ: Կարծէք երկու ուսերոււ վրայ աներկայթ ձեռք, մը կը ծանրանար: Իսկ երբ մենախօսութիւնը կը վերջանար, արդէն գերիս մէջ էի:

Այդտեղ սկսաւ նախանձը:

Ալաշին գերասանուչին, որ Վարդովեանին շատ մատիկ էր, Հշամաձայնեցաւ թորձուիւ Քամինին գերին մէջ:

Հայ հասարակութիւնն ալ ցանկութիւն յարանեց զիս տեսնել առաջնակարգ գերերու մէջ, Բայց մենք մանաւասորաբար հայ ժաղագրիք համար կը ներկայացնէրիք կամ որբերգութիւն և կամ հայ Հեղինակներու գրուածնեներ:

Որոնասու Ալտէ-ֆեանի գրած “Հինձքի եղեռնագործութիւնն սաղին մէջ պիտի կատարէի

տիպար օրիորդի գերը Ներկայացման իրիկունը, խրազիրներ, գրագէտներ և քննադատներ, որոնց մէջ էր և Մինա Զերազ, գրաւեր էին իրենց օժնեակը: Սյա անգամ պիտի քննէին թէ գերասանուհին և թէ հեղինակը:

Մինչեւ շորորդ արարուածը մեծ էր յաջողութիւն: Նրարաւածի վերջը, ունէի մեծ մենախօսութիւն մը: Խօսերը պիտի ուղղէի շուրջս կանգնած պարուներուն: Կերպազ մը՝ խալին բարյական դասը պիտի ըլլար ասիկիս: Երբ ուղղեցի Խօսը Պէնէենին, “Դու տէր Հայու”, քըրթաց ու հեռացա: Դարձուցի երես Նալեանի կողմը, “Դու Միհրան”: Միհրանն ալ խնդարով փախու բեմէն: Դարձայ Թռապաշեանին: “Դու Աւհրամ”: ան ալ խնդայէն մարելով հեռացա: Խակ այդ միջոցին, Ռումանոս Աւտէֆեան, որ իր խաղին յուշարան էր, կիզով չափ ծագէն դուրս ելած սկսաւ պառալ:

— Ըսւնշանորդինե՞ր, խաղիս խերը անիշեցիք:

Ես որ տեսայ ծակէն դուրս ելած Ռումանուր, “Ե՛ս ան ալ քըռու” ըսելով, բեմին մէջաղը կանգնած՝ անզպիկի ջղային ծիծաղով մը սկսայ ծիծաղիլ ու լալ մինդամայն:

Սյա ախարանը կարծեմ տեսց տասը վայրեան: Աւարտոյր իջեցնելու նշանը ոչ մէկը կուտար: Խակ ես անկարող էի տեղէս հետանալու: Աւելացէս հասաւ Մազպեան, փակնց վարդայըլը: Բայց իմ ջղային տագնապա դեռ կը շարունակիւէր:

Հանդիսականներէն շատեր ներս խուժեցին ու սկսան զիս միիմարեկ:

— Դուք յանցաւոր չեք կ'ըսէին, յանցանքը գերասաններուն է ու հեղինակինը:

Երկրորդ օրը, լրագրութիւնն ալ ներզամակա էր ինձ նկատմամբ: Բայց Պէնէենին և Հեղինակին քաղաքավար դաս մը տաւին:

Ահա այս կերպով չեցայ հայ ժազգուրդէն պիտի ստանալ այդ գիշեր:

Թուրք քամիթէի ապեցութիւնն ու գուարաթիւնները հետզետեսէ կ'աւելնային տեսարանի վրայ: Այդ պարանները ամէն փորձի ներկայ կը գանուէին: Ու փորձերը այլ ևս կանոնաւոր չէին ինչպէս առաջ:

Օր մը, փորձի ժամանակ, ես նստած էի քուլիսին մէջ և ուշագրութեամբ, կը հետեւի

փորձին: Եսակի պէյ ձեռքը բռնած ուներ փիեսին երկրորդ օրինակը: Թէև պէյին ուշաղրութիւնը ըսա երկոյթին փէսին վրայ էր, բայց ես զգացի որ անոր աշաղրութիւնը խսկապէս իմ վրան էր, և թէ բան մը կը պարտասակ մարին մէջ: Յանկարծ, իրը թէ անուշաղրութեամբ, մատեցա ու զիրկո պիտի նստէր: Ես անմիջապէս երեւ ձեռքով կռնակէն հրեցի, և տախտակամածին վրայ ինկաւ:

Յետոյ սոքի ելլելով, բարկութեամբ պուաց:

— Եյս, ի՞նչպէս չէ. կոյսին դպանք, անմեղութիւնը վետառեցաւ:

Մազպեան, իսկյան նետուելով պէին վրայ, սոսկալի ապասկ մը տուաւ անոր:

Գործը մէծցաւ: Ռատիկանութիւնը միջամեց, նոյնպէս և լրագրութիւնը: Մազպեան կերպով ը աղատեցաւ անոնց ձեռքէն, և մենք տուշնը մեր հրաժարականը թուրքօ-հայ թարարնին:

Դ

Յաջորդ ամառնային “սէզօն”ին էր որ Ֆառուզեանեան Պ. Գուանեսոնի միջոցաւ վարձեր էր Խոսկիւտարի Վղիկի թատրոնը, և ինքը կը բանակէր Ելի-Մահամէկ կառուծ մազը:

Մազպեանի հաւանութեամբ, գայի մասնակցելու Փատութեանեանի խմբին, ուր և ծանօթացայ Պ. Գուանեսոնին:

Հազիւ մէկ քանի Ներկայացումներ էինք տուած, Ենի-Մահամէկին ամբողջովին հրոյ Ճարակ եղաւ: Ֆատուլիսանեանի զոյքերը, զահաներն ու զրեւր պարեցն, և ինքը Հարկացրաեցաւ թողուզ խմբանեսութիւնը և մանել Արդուկեանի թատրոնը իրը զերսան:

Ես մասից անգործ: Խոսկիւտարի Ս. Խաչ վարժարանին հոգարարձութիւնը Պ. Ա. Գուանեսոնի միջոցաւ տաճարկեց ինձ ամսական և օմը սովոր նպաստ, զովելով իմ պատաւոյ նախանձանութիւնը որպէս հետացայ թուրքօ-հայ թատրոննեւ:

Մերժեցի բազարավարութեամբ.

— Մենք երկու հոգի ենք: Ես կարող եմ մայր պահէի: Մեծ ծափը չունենք: Կ'աշխատիմ, և կար ու ձեռագործ ըսելով՝ կ'ապրիմ: Միմիւն, կը իսլիրմ, մող հոգարարձութիւնը

ըլլայ արնգան բարի որ թոյլ տայ ինձ ուսում
նարանէն փոխ առնելու չարկաւոր եղած գոր-
ծիքները : Աւումարնին մէջ կային կարի և
ձեռագործի ամէն տեսակ գործիքները : Խոստա-
ցան ինձ ընծայել ամէն դիւրութիւն :

Աւրբառի օր մը, մայլո չետ առնելով գաջի
Քիւշիկ-Չամլշան . ուր Թրբուհներ յաճախ
կը հաւարուի զուարձանալու :

— Հանրմեներ, ըսի . շատ գեղեցիկ զգեստ-
ներ կը կարենք, և ամէն տեսուկ ձեռագործ :
Զեղ ծառայելու պատրաստ ենք : Հասցենիս այս
ինչ փողոց այս ինչ թիւ :

Հետեւել օրը՝ արդէն բաւական յաճախորդ
ունէիք : Կարերը շատ աման կ'ընդունէինք :
Օրինակի համար՝ հասարակ կերպասէ շրջա-
զգեստ մը մէկ բուպչի կը կարէի . երեսկայե-
ցէր սակայն, կոնակը ծուռ . քշանցքը կարձ:
երր ինձ դիսողութիւն կ'ընէին,

— Այ հանըմ, կը պատասխանէի, ձեր
կազմը ծուռ է . ես ի՞նչ յանցանք ունիմ:

Այս գործը երկու ամիս շարունակեցի : Երդ
միջոցին որ Գոռան ամէն կիրակի ձաշէն յետոյ
մեզ մօտ կուգար ինձ լուրեր բերելու . որ Մա-
զաքանաէն որ միշտ ենրա կը բանակը, կամ
հարցնելու թէ արդեօք ո և է գործիքի պէտք
ունի՞մ ուսումնարանէն :

Լուր օրերը աշխատութեամբ կ'անցընէիք .
կիրաքի օրերը աշարձէր մէկ մէկ գար եին :

Մեր բնականը ալքատիք ու փայտաչէն
տուն մնն եր . մեր նստած սենեկակն կարող
էինք չուանը քաշելով գուուր բանալ :

Երդ կը հասնէր որ Գոռանեանի այցելու-
թեան ժամը, այն րոպէին արդէն չուանը կը
քաշէի, քայլ գիտանով որ ան վայրիկան մը
իսկ պիտի չուաշնար : Ջսպելով ուրախութիւնն
իմ մէջն, անտարբեր՝ բայց շատ քաջապահար
ձեռք կ'ընդունէի զինքը : Ան վերջին ծայր ուրախ
արամադրութեամբ կը բարեկը մայր և զիս .
մէկ քանի խօսք Մազաքեանի, մէկ քանի խօսք
թատրոնի, մէկ քանի խօսք քաղաքի եղելու-
թեանց մասին . այսպէս՝ քանի մը ժամ խօսելէ
յետոյ, կը հեռանար :

Մօրէս ինդրած էի որ զիս մինակ շնորու
պարոնին հետ, և անոր մէկնելու պահուն՝ ինք
ալ հետո գայ մինչեւ սանդուխը՝ զայն ճանա-

պարչ գննելու : Զեմ զիտեր ինչո՛ւ կը վախաչի
անոր հետ մինակ մալու :

Կարծեմ վեցերորդ կիրակին էր որ Պ. Գո-
ռուն այցելութեան կուգար մեզի : Երկայն բազ-
մոցին վրայ նստած էրնք այդ օրը՝ երկես,
մայրս մէջանդը, ես ազ կոզմի ծայրը, պարմը
ձախ ծայրը :

Յանկարծ հարցուց ինձի .

— Օրիորդ, նսիանձո՞ւ էք :

Ես շուշրիցայ .

— Զեմ հասնար, Պ. Գոռան, ի՞նչ կ'ու-
գէք ըսել :

— Օրիորդ, ներեցէք, ես թարուն նպա-
տակով չհարցուցի . աւ պարզապէս ուզեցի իմա-
նալ թէ արդէօք այդ զգացումը ունի՞մ : Խնդրեմ,
ըսէք, կ'աղաւեմ՝ ըսէք, նախանձո՞ւ էք :

Ելլան պազատացաւ, որ կերջապէս մայրս
հրամայեց ինձ որ պատասխանեմ :

— Դուք ինձ կը հարցնէք քաղցրութեանը
կամ գանութեանը մասին այնպիսի կիրակութի
մը որ զեռ չեմ ձաշակած : Զեմ սիրած մինչեւ
ոյսօրս, և չեմ կարող զիտալ ասպագան կարող
եմ միջոյն երեսկայել որ եթէ օր մը մէկը
սիրեմ, չպիտի նախանձմիմ, քանի որ քաջ զի-
տամ թէ ան ալ զիս պիտի սիրէ : Ինձ համար
ուրեմ մը գործիքն պիտի շունենայ, ուրեմն
անոր համար ալ նայնը պիտի ըլլայ . միայն,
կրնայ ըլլալ որ փորձեմ զինքը :

— Ի՞նչպէս, օրիորդ, ըսէք ինդրեմ:

— Բայց ի՞նչ պէտք կայ այժմ, քանի որ
չեմ սիրեմ և ոչ որ կը սիրէ զիս :

Կրիդին մայդիկը միրամնեց :

— Օրինակ ։ ։ ։ ի՞նչ բաեմ ։ ։ պատուիրել որ
օրիորդ *** ը թէք շանէ երերէ, սեսնելու
համար թէ իմ խօսք, իմ կամքս կարո՞ղ է
յարցել :

— Օ՛, այդ ի՞նչ գժուար բանով կ'ուզէք
փորձել . ասիկա ամենադիրին բանն է :

Քանի մը շարաթ յետոյ, Մազաքեան եկաւ
ինձ ծանուցանելու թէ ինքը բաներ է Օրթա-
գիւղի թատրոնը և անտեղ պիտի կատարեի
առաջին զերեր : Պէտք էր նայն գիշերն իսկ
հաւաքել մեր գործերը և հետեւել առառն
կանուխ փախաղուիլ Օրթագիւղ :

Ելլ լուրը զիս ուրախացուց : Աերջապէս

նորէն պիտի սկսէի իմ միրած գործս։ Այդ լուրը միւնցն ժամանակ տիրեցուց զիս։ պէտք էր մաս բարով ըսէի հւսկիւտարի մէջ անցուցած կիրակիներուս։

Յանկարծ փողոցէն լսեցի ծանօթ ոտնաձայնը։ Անզգալաբար՝ քաշեցի չուանը, „Գ. Գոռանն է, ըսելով։ Ան, ստիպուած։ Ներս մնուած։ Բայց ա'լ այն ուրախ մարդը չէր։ տիրուր էր և յուզուած։ Մոցաւ որ Մազգական և մայրս նատած են։

— Օրի՞՛րդ, ըսաւ, Օրթագիւղի երիտասարդութիւնը ձեզ գլխէ պիտի հանէ։

— Պարոն Գոռան, հւսկիւտարի երիտասարդութիւնը չկրցաւ զիս զիւնէ հանէլ, Կ'ապահովնեմ ձեզ որ Օրթագիւղի երիտասարդութիւնն ալ չի յաջողիր։

Անոր մեկնելու միջոցին, աչքով մօրս նշան ըրի որ հետոնի ինձ, բայց մայրս չհասկցաւ։ Ստիպուած՝ ճարան առի և հետեւցայ պարունին։ Հասանք սանդուխի գլուխը։ Այդտեղ, մէկ անուրը դնելով չուանի վրայ, միւս ձեռուրը ինձ երիցոց՝ մաք բարով ընելու։ Եւ երբ ես ձեռքս երիցոցին, յուզուած՝ համբուրեց ձեռքըն, չուանը քաշեց և հետացաւ։

Չերքէն ճարան ընկաւ։ Նստած՝ սանդուխին վրայ, թէ կ'ամինայի, և թէ ուրախ էր։ Զէի ուզեր ձեռքս տեղ մը դացնել որպէս զի շապականուի։

Վերջապէս՝ տեղէս վեր կենալով, մայս սենեակ՝ կարծեցի թէ անձնը կարգացին երեսին վրայ ինչ որ տեղի էր ունեցեց սանդուխին գլուխը։

— Մայրի՛կ, գոչեցի յուզուած, ես քեզի աչքով կան ըրի, դուն չեկար, զիս մինակ ուղարկեցիր, ան իմ ձեռքս համբուրեց։

Մաղաքեան տնիջապէս պատասխանեց։

— Ոչի՞նչ։ ան քեզի շատ կը համեմի ։ ինձի խօսեր է այդ մասին։ Դեպի ի քեզ շատ մաքուր զգացութիւնը և մոտենալու ունի։

Ցեղափոխուեցանք Օրթագիւղ։ Մեր տան դիմացը սենեակ մը վարձեր էր որ Գոռանը։ Թատրոնը սաստիկ կը սիրէ, և ուզեր էր ներկայացման իրիկուները բացակայ չմնալ և զիշերելու համար այդ սենեակը վարձեր էր։

Այդ սենզուը պոլսահայ թատրոնի ոսկեդարն էր։ Մեր խուռմը կազմուած էր սասպէս։ Մազգակեան՝ խրապուն և բեժիաօր, Աղամեան։ Մազգակեան, Սիսակ, Թրկանց, Անտոն Շատունի, Վարժապետան, հն. Հրաշեայ, Աստղիկ, տիկին Վարիտէան և Ալրանոնց, զրը Փիէր ո՛ւրէցցոց։ մէջ Մետածածայի գերին համար պատրաստեցի և ընդուռնեցաւ։ Մեր խրապանին էր՝ Քարիզու աղյամէն, Ակր առաջ համարման, Երևան յիսնավկե, Փիէր չ'Արեյց, Քարերին Հովուարդ, Արևան բիծ, Լիօնի առեմանայի, Լիսիս Տիտիկ, Սանդուխան, նենց եւ Հաւատամուրիւն, Արշայ զրունու, ևն։

Ներկայացութիւնը կը տրուեին Քարեսիաց ընկերութեան թատրոնը։ Հատ խորհուրդաւոր էր՝ զգրոցի բակը՝ թատրոն, զիմացն ալ եկեղեցի։

Այս երրորդութիւնը դուրս էր վաներ Օրթագիւղն խուարը, և խկապէս՝ Օրթագիւղ գոլոյն Հայոց ամենէն լուսաւորեալ թաղն էր։ Եմտեղ Հայերը մեծամասնութեամբ շատ լաւ հայերէն կը խօսէին, կրմուած էին և ուսեալ։ Այդ միջոցն, կեզուարանական պայքար կար։ Ժողովուրդը երկու մասի էր բաժնուած։ Յակոբ պէտ Պալեան և Տօքիթ։ Ռուսինեան աշխարհաբարը զարգացնելու և կոկելու ուղղութեան պարագլախներն էին, իսկ էմինանուէլ Խայեան գրաբարին։ Խուսիեան գովորցն համար՝ հորեղարդուրդին հօրորդուրդի պէտք էր ըլլար, մօրեղարյուր՝ մօրար, հորեղբարյուր՝ հօրար, պարոնը՝ ժիայր։ Վեգամեանին և ինձ առաջարկեր էին ամէն մէկ շիայրի և հօրարի համար զոր պիտի արտասանէինք բեմէն մէկ սոկի սամնեան։ Անոնք՝ ձեռքիրներին բռնած մատիս և թուզի, նստած էին օթեակին մէջ մեր տիայրներուն հաշիբը նշանակիլու։ Պէտք է ըսել որ երկուքնուալ չաձելի էր տիայր բառը, լաւ կ'արտասանուէր՝ բեմէն։ Ասկից զատ, գիտէինք որ ամէն մէկ տիայր կ'արժէր մէկ ուզի։ Աւսոի փոխանակ մէկ տիայր ըսելու, կ'ըսէինք տիայր, տիայր։ Այդ միջոցին, ժողովրդին մէջէն կը լսուէր Էմմանուէլ Խսահեանի ձայնը՝ Տէ՛ր, տէ՛ր. բայց մենք ուշազութիւն չէինք զարձըներ։

Ամէն մէկ ներկայացման իրիկուն, Ազատեան և ես կը ստանայիմք յիսունական սովի Յակոբ պէլին :

Մէկ ամիս հաղիւ անցեր էր սէզնիսկ սկիգրէն . զիշեր մը, թատրոնը պէտք էր լարանի զիրածուէր : Թօփհանէլիս պիտի խոսէր, չեմ յիշեր ի՞նչ բանի մասն : Ե՞ւ իրիկուն, ես չպացի թատրոն, բաց Պ. Գոռան այնուեղ էր : Ե՞ւ՝ սենեակս նասած, մութ անցը, կը սպասէի անոր վիրագարձին :

Կես զիշերին, լսեցի ստանացյներ հեռուեն, և Օր ե՞՞ մայնը .

— Թէ երիդի ինձ չէք շնորհեր, Պ. Գոռան :

— Խերիմ, ըստ ան ու թէ տեւա սրիորդին : Սիսակն ալ կ'ըսնէլ բակացէր անոն :

Երբ հասան օրիորդը քրան ասքն, խնդրեց ար մանեն սուրք մը ընդունելու և նրկու պարունարը հաղիւ թէ համաձայնութիւն յայտնած էրն, և բացի պատառչանս : Զիս որ տեսաւ Պ. Գոռան,

— Օրիորդ, ինդրիմ, զուք ալ եկէք, ըստ, օրիորդը կը ինդրէ որ գաւառթ մը սուրք խմեն :

— Ըստ շնորհակալ եմ, ինձ համար արդէն ուշ է, ըսի, պատահան ժակելով ինկայ բազմացն փայ և կուշտ մը լաց եղայ :

Ցաջորդ իրիկունը պիտի ներկայացնէինք նևճ և Հաւատամուրիւն :

Ելդ զիշեր, Պ. Գոռան կանուխ Նկաւ քուլիները . բաց և չքացի դուռս, մինչև վարագորդ բացուելու բոսէն : Ցուսահատած, գնաց Սիսակն խնդրելու .

— Ախա՛կ, գնա՛ ըսէ՛, անգամ մը թող լուէ զիս :

Վ երջապէն, Սիսակն անսալով, բացի զուռը ու կ'երեւ մասն :

Գոռան կուրար, կը պաշտաէր .

— Ներէ՛, ներէ՛, ներէ՛ :

— Չեմ հակնար ձեզ, պարոն . ի՞նչ ներեմ Դուք ինձ բան մը չէք բրեր :

— Օ՛, զիամեմ. զուք ինձ ըսիր էիք այդ օրիորդը թէս չառնել . իսկ ևս ասի :

— Պա՛ք շաս միալեր էք, այդ խօսքը ձեզի համար չըրի . ես գեռ չեմ սիրած :

— Ֆէ՛ ըսիր այդպէն, զուն զիս կը սիրէիր, ես ալ քեզ կը սիրեմ :

— Գիտէ՞ք ինչ, պարո՞ն, ցաւալի է որ տեղի եմ տուեր ձեզի կարծել թէ ես ձեզ կը սիրեմ : Ո՛չ, ես ձեզ յարգած եմ իրը ամենալաւ բարեկա . ու, ուրիշ ոչինչ :

Ես դուրս ելայ սենեակէն :

Ինձ համար “պահսո՞ն էր այդ պարո՞նը : Տանջուեցայ երկու շաբաթ, ամէն զիշեր լաց ըլլալով : Ենոյ անցաւ :

Զիս ամուսնութեան ուզողներ պակաս չէին, թէ՛ հարուստ և թէ՛ միջակ դասակարգէն : Բայց ոչ մէկը զիս կը հնտապրէր :

Յակրտ պէյ Պակեան կը ցանկար որ ես Ազամեանի հնտա ամուսնայի : Ազամեան կուգար պէյին ցանկութիւնը յայտնել ինձ : Ես լուռ էի, և չէի պատասխաներ, բայց որ մը ուզեց անպատճառ կարծիք իմանալ :

— Եգամեան, զիտե՞ն ինչ, երկու լարախաղացներս չենք կրնար մէկ չուանի վրայ խաղալ :

Կը բարկանար, բայց քէչ մը յետոյ կը մունար ու կ'ըսէր .

— Ենք պիտի երթանք, օրիորդ, շն՛ք պիտի երթանք :

Կը շարունակուէր ամէն ներկայացման յիտունական սովին : Ես այդ դրամը կուտաի մօրս : Եցամեան նոյն փիշն իսկ կը հակենէր . առնելով հետո Օրթազիւլէն քանի մը ընկերներ, և կը վարձէր առաջին կարգի կառք ու կ'երթար բերա՛ մինչեւ լոյս կը ծախսէր ունեցածը, նոյն իսկ շատ անգամ ժամանցոյցը դրաւ գնելով առտուն կը գառնար Օրթազիւլ :

Մենք ընդունուած էնք առաջին սալոններուն մէջ : Առանց Ազամեանին և ինձ՝ երեկոյթ շէր ըլլար :

Գիշեր մը, Նշան Օտեան եփէնսիի տունը երեկոյթ կար : Գիւղն բոլոր մեծամեծները այնտեղ էին : Յակոր պէտ ինձ առաջարինց ամուսնալ Ազամեանի հնտ :

— Ո՛չ զիտէ, թէրեւն մէկ ուրիշն կինն ըլլաս և հայ բեմը զրկուի քենէ : Ազամեան գեղեցիկ է, լաւ աթիստ է, և քեզ շաս կը սիրէ :

— պէտէ, ներեցէր որ ձեր խօսքը կը կորեմ Ան զիս չըրնար սիրել : Անոր տէրը հնիցած է, իսկ իմս շատանոր : Հին կտորը նոր կարկտան չի բռներ :

Այդ միջացին, երաժշտութիւնը քատրիլ

կը ծանուցանէր : Կերողութիւն խնդրելով հեռացայ : Խոսացածէր էի պարնի մը՝ հետը պարել :

Ըղամեան, Յակոբ պէյի մօտէն գալով սրահ, ընդհատեց պարը, և սկսաւ պղաւել :

— Օրին'րդ, դուք զիս խէծէ զնդակ էք դարձուցէր, երբեմ օդը կը քարձացնէք, երբեմ գետնին կը հաւասարցնէք : Այս', պարնանէր, ես օրինորդ մը կը սիրեմ, թէւ ան գեղեցիկ չէ, աչքն մէկը կոր է, սոքը կալ, ինքը տղեզ և երեսը շեշու, բայց անոր սիրութ ազնիւ է, ան զիս կը սիրէ, ես ալ ան կը պաշտեմ, և պիտի ամուսնամ հետո :

Արային մէջ ծիծաղ յարուցին այս խօսքերը :

— Պարո՞ն Աղամեան, ըստ, ոչ քը ձեզ կ'արգիէ ամուսնանալ անոր հետ . միթէ դուք ազատ չէ՞ :

Զեմ յիշեր ո՛բան ժամանակ էր անցեր, օր մը Օրթագիւղի երիտասարդութիւնը պիտի ներկայացնէր խաղ մը՝ յօգուտ աղքատներու : Խնդրեր էին Մաղաքեանէն որ ան ալ իր խմբով ներկայացնէ զաւեշտափառ մը :

Սիրողներու փորձները ձեզ ծանօթ են . ժամանակին չէին եկեր, և կը փորձէին ուշ :

Գացի թատրոն : Սենեկան զեռ չէի մտեր, տեսայ որ սիրողները կը փորձեն : Հետապըր քրուեցայ տեսնել և նստայ առաջին օթեակը, ուր կը գտնուէր տիկին Վայրիտեան :

Մեր օթեակին կրթնած էր երկայն հասակով ու թափանցիկ գէմբով համեստ երիտասարդ մը, որ սիկար կը ծիչէր : Ուշադրութիւնն զրաւեց, նայեցին պարզապէս : Մեր աչքերը իրարու հանդիպեցան :

Պարոնին ձեռքէն սիկարը վար ինկաւ : Ես ետ քաշուեցայ : Տիկին Վայրիտեան ինձ դարձաւ :

— Ի՞նչ ըրիր խեղճ տղուն որ ապշեցաւ մնաց :

Քիչ յետոյ գացի սենեկան քաշուեցայ :

Մեր զաւեշտափանազի միջոցն, կը տեսնէի քեմէն նոյն երիտասարդը որ նստած էր ժաղովրդի մէջ՝ մտածէր, տիսուր :

Հարաբէ մը յետոյ, փորձի ժամանակ, ինձ նսման մը բերին :

Աղամեան բարձրաձայն գերասաներուն ըստ :

— Օհօ՛, մեր օրիոբդը սկսեր է գրսէն նամակներ ստանալ :

Կամակը բացի, յանձնեցի Սնակեանին :

— Ես գալանիքներ շաւնիմ, խնդրեմ կարգացէր ամենուն առջեւ :

Սնակեան ամոսի մը վրայ ելլելով, սկսաւ քարձամայն կ'արդալ նամակը : Պարոն մը, յայտնելով ինձ իր սէրը, կը խնդրէր նոզաւէ իրեն : Էթէ նոդայի, յառաջիկայ ներկայացման, “Փարփի աղքատներուն մէջ, առաջին անգամ բար գործ եկած ատենս, թաշինակս ձեռքս պէտք էր ունենայի : Այն ատեն, պարոնը ձակատը պիտի սրբէր իր թաշինակվը, և ես պիտի սեսնէլ թէ ո՛վ էր նամակին հեղինակը : Կամակը ստորագրութիւն շունէր :

Այս որ լսեցին գերասաները, խնդրեցին ինձնէ որ այդպէս վարուիմ :

Կ'երկայացման ժամանակ, երբ առաջին անգամ բախ դուրս եկայ, ձեռքս րունած էի մանշօն : Աղամեան, որ կը կատարէր եղրօս գերը, ծաղկէ զնեց ինձ նուիրիլու : Ձեռքս մանշօնէն դուրս քաշած միջոցին, թաշինակս վար ձեռցից : Եւ երբ գետնեն վեր ասի, նայեցայ հասարակութեան : Ինձ հետ նայեցաւ Աղամեան ինչպէս և Սնակեան որ բերի վրայ էր այդ պահուն՝ ուլանտրուի զերին մէջ . բայց ոչ գերես սրբէց :

Իրկրորդ օրը, նամակ մը ևս բերին մեր առունը : Այդ անձանօթ պարոնը կը յայտանէր թէ չէ կարողացած երեսը սրբէլ, որովհետեւ Աղամեան և Մանկեան ալ ուշադրութիւնն էին զարձուցած : Այս անգամ ևս նա իր ցաւերուն վրայ խօսել յետոյ, ստորեւ դրած էր իր անուան սկզբնատառերը, Ա. Ա. Գ :

Կ'երկայացման երեկոյն, հարցուցի թէ ի՞նչ է այդ պարոնի անունը — իմացայ որ Անտոն Ա. Այժմ գիտէի թէ ո՛վ է նամակ գրողը :

Ստացայ երրորդ նամակ մը, որուն մէջ կարսիրուն մատանի մը, մէշի կողմէն գրուած . “Յիշէ” զիս : Այլ ևս զպասափանել կարելի չէր :

Ցարի նամակը, նոյնպէս և մատանին, Մազարեանին և զպի :

— Ես տուէք պարոնին թէ նամակը և թէ մատանին . Պետ կանուի է ինձ համար պահպուելու մասին մասնէլ :

Մաղաքեան, յանձնելով մատանին, յայտնիր է որչում: Բայց պարուն, Մաղաքեանի ներկայութեանը, մատանին նուիրեր է ծառային:

Գերասանները արդէն Օրթագիդի մէջ տարածանելու էին այս գէպքը: Պարոնին ընկերները ծիծաղելով կ'ըսէին.

— Ան քեզ հետ չ'ամենանար: Դուն քանին բորդ թենածուն ես:

Օր մը՝ ուղարկիր էր իր բարեկամներէն մին, խնդրելու համար որ երկու բոլէ լսեմ զինքը, և եթէ չէի ցանկար իրեն հետ ամուսնաւ, ուղղափի ըսել իրեն, որպէս զի ինքն ալ յուր կորե:

Մայրո ըստ: “Թող զայ, Խակ ես խնդրեցի որ գայ փողոցի պատուհանին մօտ և դրսէն խօսի: Մեր պատուհաններուն բարձրութիւնը մարդու հասակ էր: Ալդպէս ալ եղաւ: Խաւ կես-գիշերն պատուհանին առջն, բարեկց զիս և լուց:

Ես խնդիր լուռելիւն:

— Պարոն, գուք ուզեր էր ինձ հետ խօսի: Խնդրեմ, ինչ որ ունիք ըսելու շուտ ըսէք, կարող են տեսնել, և լաւ չ'ըլլար:

— Ինչ որ ըսելու եմ գիտես արդէն, ես առանց քեզ չեմ կարող ապրիր:

— Մեր միութիւնը ակարեկի է, քանի որ դուք պապական էք և ես լուսառըշական: Դուք վնասուցէք պապական օրիորդներէն ընկեր մը ձեզ համար, ես կ'ամենանամ լուսառըշական երիտասարդի մը հետ:

— Եթէ գուք հրէայ ըլլայիք, հաւատացէք այս վայրկեանին կ'ընդունէի մօվսիսական կրօնը: Դուք ինձ ըսէր ձեր վերջին խօսքը: Եթէ ոչ ըլլայ ձեր ըսելիքը, այն ատեն գիտէք որ իմ մահուանս դատավիճուը կարդացած պիտի ըլլապ:

— Գիտէք որ ես մայր ունիմ, նոյնպէս Մաղաքեանը որ իմ հայրս է ու մենտորս: ուստի պէտք է անոնց ալ խորհուրդ հարցնեմ: Վաղը՝ Մաղաքեանէն կ'իմանաք իմ վերջական պատասխան:

Երկրորդ օրը, Մաղաքեան գնաց կրկին յայնեն թէ օրիորդը կը մերժէ անուանալ:

Նպաստի ներկայացման ժամանակը հասեր էր: Առաջին նպաստը իմն էր: Եթէ յիշեր խաղը ի՞նչ էր: Օրթագիդի փաքրիկ փայտաչէն

թատրոնին մէջ՝ մէկ աթոռի փախարէն երկուք էին դրած: Օթեալիքերու տոմակներուն վրայ գին չէր նշանակած Մաղաքեան: Այդ իրիկունը, սացայ շատերէն՝ պահարանի մէջ ներկայակուած դրամատումներ, ամենաքիչը՝ հինգ ոսկինոց: յետոյ, Յակոր պէյ Պալեանէն յիսուն ոսկի, տիկին պակեանէն յիսուն ոսկի, Արքայամ փաշա երամեանէն յիսուն ոսկի, Ամինուսիչէն քանոնչինգ ոսկի ոսկի: վերջապէս, զուտ հայոցի՝ երեք հարիւր յիսուն ոսկի ստացայ:

Յաղորդ շաբթօւ նպաստը Ադամեանին էր: Են ալ ստացաւ նցյլքան:

Գ. Բաղնինզարեան, Ադամեանի մահուան տանամեակի առթիւ զրելով, ըսեր էր թէ անիկա՞ առաջին անգամ ըլլալով ձեռքբ ունեցաւ հարիւնոց մը, գլուխը դրաւ սիլինտր ու շտապեց գէկ ի կովկաս: Ոչ, պարոնը կը սիմէլք: Աշաման գլուխը սիլինտր դրաւ ո՛չ պղուցոց դրամեներով ո՛չ կովկասեցաց: Անիկա որդին էր Հերոնիմոս աղային որ Պարս մէջ բարեկեցիկ դասին կը վերաբերէր: Եեմ գիտեր ի՞նչ ցաւ. ե գարձեն մեր բրդիխ որ մէկ զիոնց կամ գերասան մեծ ցոյց սարս համար՝ կ'ուղի՞ք որ ան աղբատ, լըուած, փողոցները մացաց ըլլայ: Ըստ իս՝ Ադամեան անով էր մեծ, որ ունենալով բարեկեցիկ վիճակ, թողուց ու փարեցաւ փշու ասպարէզին:

Կերկայացումեները վերջացան: Այլ ևս չէի տեսներ Անտոն Գարան սրաշին մէջ: Բայց պէտք կը զգայի զայն տեսնելու:

Ես տկարացայ, զիս վերջին ծայր թոյլ զգացի: Կուգար տոքթ. Ծիշմանեան (Ծերենց) և ուրիշ սժէշիներ, կը հարցնէին թէ ի՞նչ կը զիամ: Ես կը պատասխանէի թէ գլուխ կը ցաւի: Կը ատէի: Սիրաս էր որ կը մաշուէր, բայց չէի ուղեր խոսովանիլ:

Մակեան օր մը եկաւ ինձ մօտ ու խնդրեց:

— Ըսէ ինծի, սիրելի ազգիկս, ի՞նչէն է որ կը մաշուիս: Կ'երդնում որ մէկուն չեմ ըսեր Այս ատեն ըսի:

— Ամէն իրիկուն, մութ տեղը ման կուգայ Անտոն Գարան. կը լսեմ անոր ուոքի ձայնը, բայց հպարտութիւնս չի ձգեր որ պատուհան ելլելոց տեսնեմ զինքը: Խակ ես պէտք կը զգամ զինքը տեսնելու:

— Լաւ, եթէ կը սիրես, հապա ինչո՞ւ

չես ուզեր ամռանանաւ հետը : Ան պատրաստ է :
Խեղճը մինչեւ առռու փողոցները կը թափառի :

— Ոչ, Մնա՛կ, կարծեմ թէ՝ աս ալ կ'անցնի:
Ես կը փախնամ ամռանութենէն : Ո՞վ դիտէ,
կարեի է մեր բնութիւնները չյարմարին : Ես
լսեր եմ որ անոր ընտանիքը չ'ուզեր զիս : Ես
ալ չեմ ցանկար անոնց որգույն հետ պատկուիլ:

— Կ'ուզէին ներկայացնել Հաւատք, Յօյ,
Սէրս, ըստ Մնակեան, բայց տեսնելով որ գուն
տիկը ես, անոնք յետաձգեցին : Ես կ'ըսեմ թէ
կարող ես, այն պայմանով որ փորձերը քու
տունդ կատարուին : Այդ իրիկումը, առ ան-
պատճառ թատրոն կուգայ, դուն ալ կը տեսնես
ու կը հանգուտանաս :

— Ի՞նչպէս, Մնա՛կ, միթէ՞ ես կարող եմ
ներկայացում տալ :

— Կարող ես, կարող ես, ըսելով հեռացաւ,
Փորձերն ըլինք մեր տունը : Ներկայացման
իրիկունը, չեմ գիտեր ի՞նչպէս քացի թատրոն :
Կիսով չափ լեցուն էր : Առաջին արարածէն՝
արդէն ուժերս սպառուեցան : Ան նստած էր
օժեակի մը մէջ՝ բարեկամի մը հետ : Երբ վա-
րագոյրը իշեցուցին, Մնակեան ըստ ըսի .

— Այս, Մնա՛կ, կարողութիւն չունիմ ոտքի
վրայ կանգնելու : Ի՞նչպէս պիտի տանիմ մինչեւ
վերջը :

— Ես քեզ կ'ազատեմ զերէդ, ըստու :

Ես ոչինչ հասկայ : Այդ թատրոնին մէջ,
լուսաւորութիւնը հասարակ լատասեներով էր :
Քուլիսներէն կախուած էին քանի մը լամպար-
ներ : Մնակեան կանակով զարդար քուլիսին,
լամպարներէն մէկ քանին վար ձեզ, փարրիկ
վերը մը ստացաւ զիսէն : Տախտակամածին վրայ
լամպարն մէկը բռնկեցաւ : Մնակեան ուշա-
թափ նեղաւ, և ներկայացումը խափանուեցաւ :

Ես, զարմացած որ գող եղած, տուն քացին
շէի կարծեր թէ այդպիսի բան մը կարելի էր
ընել :

Այդ տարօրինակ ներկայացումէն յետոյ,
գերասանները ցրուեցան, ամէն որ իր տեղը
գնաց, «սէկոնը վերջացաւ» :

ՃՐ.ՉԱՍ.Ց

(Շարունակելի)

ՀԱՅ Է ԶԵՐ

ՏԱՂ ՍԻՐՈՅ

Սէրմ սիրոց պիտի, զեմ չափի նորով,
Քեզ ատմ, ինձ լրտէ՝, կարմի՛ր ու ներմակ,
Ես լարով ծուռ կուզամ, զուն ծիծաղելով :

Եա՞ր վար ու մանուշակ զու անուեանս,
Ել կամար խալեկն երան նեզի մօս。
Գու մարդ ես բազան, ծեղվիդ արիւնս.
Քեզ ատմ, ինձ լրտէ՝, կարմի՛ր ու ներմակ,
Ես լարով ծուռ կուզամ, զուն ծիծաղելով :

Այսօր զարոն եկե, ամիսն է մայիս,
Այդ ու ծով աչերովի խորս կու նայիս,
Երգ նօնա նայեա մելիս կու տանիս.
Քեզ կ'ատմ, ինձ լրտէ՝, կարմի՛ր ու ներմակ,
Ես լարով ծուռ կուզամ, զուն ծիծաղելով (2) :

Եեսօր կարմի՛ր է զես կամու արիւն,
Խնացո՞ր, խեւ եղայ ես ի ու պիրուն.
Քանի՞ մէկ կու պանա զու զիս եետուն.
Քեզ ատմ, ինձ լրտէ՝, կարմի՛ր ու ներմակ,
Ես լարով ծուռ կուզամ, զուն ծիծաղելով :

Աչիմին յո բոխ է, բամին է կամար,
Եեսօր յոս կուսոյ նաև զասու ու զամար .
Գու մի՞ մեմին, մերք եւ, մերիմ եղ նամար,
Քեզ ատմ, ինձ լրտէ՝, կարմի՛ր ու ներմակ,
Ես լարով ծուռ կուզամ, զուն ծիծաղելով :

Եեսօր յոս կուսոյ զէս ըղարեին,
Խեղօն ես՝ կու վոյլիս ներէւ ոերէին,
Քեղն զամին ինձի մեռնի կ'երւին.
Քեզ ատմ՝ ինձ լրտէ՝, կարմի՛ր ու ներմակ,
Ես լարով ծուռ կուզամ, զուն ծիծաղելով :

Ծորդ գրած բամսակ, ներմակ իմնու է,
Պոլիսերդ ամար օւրքար ու նուս է .
Անի կու սիրել զիզօ՝ լեզու անու է .
Քեզ ատմ, ինձ լրտէ՝, կարմի՛ր ու ներմակ,
Ես լարով ծուռ կուզամ, զուն ծիծաղելով :

1) Ձեռագրին մէջ՝ տուռ :
2) Ձեռագրին մէջ այս տողը կը պակի :